

19866

Lampropeltis  
Thamnophis

329.14

g-32

ԲԻ 13975 JAN 2012  
05 FEB 2007

5998

ԹԵԱՏՐԱԿԱՆ ՄԱՍՆԻՑԻ ԹԱՐԱՐԱՆ — ԹԻՒ 3

329.14  
9-32

Ո. Զ. Ա. Խ. Ա. Ր. Ե. Ա. Ն.

# ԱՊԱԿԵԴՐՈՆԱՑՈՒՄԸ



5998

ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԵԱՆ  
Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Կ. ՊՈՒ. Խ. Ա  
1908



12 APR 2013

19866

## ՆԱԽԱԲԱՆ

Պր. Ս. Զաւարեանի ներկայ բանախօսութիւնը արտասանած է Բերայի Երրորդութիւն Եկեղեցին մէջ, 1908ի 0գոս. 24ին:

Նիւթի կարեւորութիւնն ու լրջութիւնը միտք արծարծեց շատերուն մէջ՝ զրբոյկի ծեռով տպագրւած տեսնել այս բանախօսութիւնը, ժամանակի սղութիւնը ստիպած էր հեղինակը բանախօսութեան ատեն սեղմել ու կրմատել ընտրած նիւթը, բայց հիմս ան կը ներկայանայ ընթերցողներուն՝ աւելի ընդարձակած ու ամբողջացած, Աւելցած կէտերն են զիսաւորապէս փոքրամասնութեան իրաւունքին եւ տնտեսական՝ զարգացման աստիճաններու վերաբերող մասերը, որնք, մեր կարծիքով, ապակերոնացման զարդարող կը հաստատեն աւելի լայն եւ ամուր հիմքրու վրայ:

Խմբագրութիւն

«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»ԻՆ



1038-2002

1397

## ԱՊԱԿԵԴՐՈՆԱՑՈՒՄԸ

Քաղաքացիներ եւ Հայրենակիցներ,

Ապակեդրոնացման նիւթը, զոր ընտրած եմ այսօրւան բանախօսութեանս համար, այնքան մեծ է և այնքան քիչ մշակուած, որ կը յուսամ ներողամիտ պիտի գտնուիք նկատելիք թերութիւններուն համար:

Ըսեմ սկիզբէն, որ շատերու համար առաջին անգամ լաւող «ապակենդրոնացում» սկզբունքը շատ աւելի մեծ կարևորութիւն ունի քան կարող են կարծել ձեզմէ շատերը:

Նոյն այս վայրը, ուր մենք կը գտնուինք — Բիւզանդիոնն ու անոր գրացի Յունաստանը — ամենապերճախօս ապացոյցը կու տան ատոր։ Դեռ հազարաւոր տարիներ առաջ, երբ Ելլագան բաղկացած էր բազմաթիւ ինքնավար՝ եթէ չուզենք ըսել անկախ՝ փոքրիկ քաղաք-պետութիւններէ, երբ ատոնցմէ ամէն մէկը կը վայելէր ազատուրիսն իր ներքին գործերուն մէջ և դաշնակցած էր գրացիներուն հետ օտարներու յարձակումներուն գէմ մաքառելու համար, քաղաքակրթութեան այդ մայր երկիրը ցոյց տւաւ այնպիսի թոփչք մը, որ չէ տեսնած պատմութեան յետագայ շրջաններուն։ Արհեստներու ու առևտուրի տարածւիլը, գեղարվեստի չտեսնած զարգացումը, գիտութեան օրէնսդրութեան, փիլսոփայական մտքի գոհարները — այդ ամէնը կուգան մեղի այդ պայծառ օրերէն։

Դեռ այսօր ևս, հարիւրաւոր սերունդներ ապրելէն ետքը, գեղեցկութեան, անձնվրութեան, հայրենասիրութեան բարձր օրինակները կը փնտռունք մենք Լէօնիդներու, Արիստիդներու և Սոկրատներու շարքերուն միջև։ Զարմանալի չէ։ Հին Յունաստանի զարթնուումը թեալին ծնունդ էր ապակեդրոնական կարգերու, և այդ լուսաւոր շրջանը նոյնչափ թեալինորէն չքացաւ ետքը, երբ միենոյն տեղերը ենթարկւեցան կեդրոնական վարչութեան ճշշումներուն։

Հոռոմը, Նոր Հոռոմը — Բիւզանդիան — յենելով ուժի եւ իրենց գերիշխանութեան վրայ նւաճւած երկիրներու և աղջերու նկատմամբ՝ գնացին հակառակ ուղղութեամբ։ Տիեզերական քաղաքները կ'ուղէին ամէն ինչ ծառայեցնել և հպատակեցնել կեդրոնի կամքին, կեդրոնի օրինադրութեան, կեդրոնի քմահանացքներուն։ Ամէն բան որ տեղական էր՝ կ'արհամարհւէր, կը հալածւէր, իսկ ինչ որ չէր կարելի հալածել (ինչպէս էին տեղական աստածները, որոնցմէ կ'ակնածէին) կը տեղափոխէին կեդրոն։ Լայնածաւալ կայսրութեան բոլոր նիւթական միջոցները հարկերու ձեւով և ուրիշ միջոցներով կը հաւաքւէին մայրաքաղաքը, մայրաքաղաքի կեդրոնը — պալատը։ Այսպէսով, գաւառներու և գիւղերու ալղքատացումը ու ամայացումը կ'երթար զուգընթացարար մայրաքաղաքին ու իշխողներուն ճոխութեան հետ։ Ստեղծւեցաւ այնպիսի դրութիւն մը, երբ իշխաւածները դժգուութեամբ լիցւած դէպի իրենց «հայրենիքը» գրկաբաց կ'ընդունէին բոլոր ներս խուժողները, իբրև ազատարարներ, իսկ իշխողները, կայսրերը իրենց արբանեակներով կ'այլասեռւէին իրենց շքեղութեան ու պարապութեան մէջ։

Պետութիւնը սկսաւ քայքայւիլ։ Երջաններու և աղջերու ինքնագործունէութիւնը փոխարինւեցաւ անթիւ վարձկան պաշտօնեաներու «կարգադրութիւններով», վարչութեան մէջ հաստատեցաւ ձեւականութիւն, բառակերութիւն, կաշառակերութիւն, որոնցմէ կը հեծէին կեանքը, իրաւականութիւնը, արդարութիւնը . . .։ Գիտութեան տեղ սկըսաւ զարգանալ սկզբանական, աղատ մտածութեան տեղ՝ կրօնական անիմաստ կոփւները։ Հերոսութեան ու մարդկային գեղեցկութեան պաշտամունքը փոխարինւեցաւ միապետներու բոնապետութեամբ, անամնական հաճոյքներու և ցոփամոլութեան աստուածացումով։

Հոռոմը և Բիւզանդիան ինկան, բայց այս վերջինը փոխարինող Օսմաննեան պետութիւնը — «ոռոմները» — ինչպէս արաբներն ու քուրդերը կը շարունակն կոչել թուրքերը — փոխեց միայն արաբագետող տունը, արտաքին ձեւերը, էապէս շարունակելով ծանօթ ուղին։

Մոտ 450 տարիէ ի վեր Օսմաննեան պետութիւնը բռնած է այդ կորստարեր ընթացքը, որ երբեմնի ամենազօր Թուրքիան խաղալիկ դարձուց օտարներու ձեռքին մէջ։ 19րդ դարու ընթացքին կայսրութիւնը կորսնցուց թէ իր տարածութեան և թէ իր աղջաբնակութեան կէսը։ Շարունակել հին ուղին՝ կը նշանակէ միենոյն քայքայման ճանապարհով տանիլ նաև պետութիւնը։ Առ պարզ է այսօր ամէնուն համար։ Հասած է ժամը, երբ ամենքն ալ, առանց դասակարգի, աղջի, կրօնքի խորութեան, կը գոչեն որ կորսւելու են հին կարգերը և Օսմաննեան պետութիւնը դրւելու է նոր հիմերու վրայ։ Այդ նոր հիմերը՝ իմ խորին համոզումով՝

կրնան ըլլալ միայն ապակեղբոնացման կարգերը : Թուրքիան կարող է անկախ մնալ, առողջ կեանք ունենալ և զարգանալ մի միայն այդ պայմանով :

Ես հեռու եմ այն կարծիքն, թէ պիտական կազմի համար կրնայ գոյութիւն ունենալ ոնդհանուր դրութիւն մը, որ յարմարէր բոլոր ժամանակներուն և բոլոր երկիրներուն : Իւրաքանչիւր երկրի աշխարհագրական դիրքը, հասարակութեան տնտեսական կազմի ձեւը, ազգաբնակութեան մտաւոր զարգացման աստիճանը ու ազգութիւններու փոխադարձ յարաբերութիւնները կ'աղդեն և կը պայմանաւորեն այս կամ այն հասարակական կազմակերպութեան ձեւը : Եթէ Օսմանեան կայսրութիւնը նեղ շրջան մը ընդգրկած ըլլար, ինչպէս պատմական կրթիան կամ այսօրուան Դարաստազը, եթէ կայսրութիւնը կազմող ազգաբնակութիւնը ըլլար միապաղալ և զարգացման միեւնոյն աստիճանի վրայ, ինչպէս է Հոլանտան, Ֆրանսան, —ապակեղբոնացման խնդիրը թուրքիոյ համար չպիտի ներկայացնէր այն կարեւորութիւնը որ ան ունի հիմա : Լայնածաւալ կայսրութիւնը լեռնաշղթաներով, ծովերով, պատմական անցեալով բաժնւած է առանձին շրջաններու, որոնք զգալի կերպով կը տարբերին իրարմէ : Համեմատեցէք իրարու հետ լեռնային ցուրտ Հայաստանն ու դաշտային տաքՄիջագէտքը, խաչնարածութեամբ պարապող ու ցեղերու բաժնւած ալպանիացիներն ու քուրդերը՝ Խուղավինդիկեարի այգեգործներուն և շերամաւպաններուն հետ . Սրբակերպոսի վաճառական և արդիւնաբերող յոյները՝ Եջմէնի ու Տիգրանակերտի Սրբներուն հետ, և դուք կը տեսնէք թէ ինչքան իրարմէ կը զանազանին ատոնց պահանջները :

Բարեկընի և անոր յաջորդող պետութիւններուն առաջին և վերջին պահանջն է եղած և այսօր ալ կը մնայ ջուրը և առուներու շինութիւնը . հայկական լեռնոտ աշխարհը ապրած է և ապագային ալ ապրելու է հողագործութեամբ և հանքերով : Խաչնարած կեանք վարող ազգերու առաջադիմութեան առաջին պայմանն է թափառականները նատակեաց դարձնել, ապահովել աշխատանքի, սեփականութեան իրաւունքը, մինչդեռ այգեգործնական-արդիւնաբերական շրջաններուն մէջ կեանքի պահանջ է նոր գիտելիքներու տարբածումը, սեփականութեան շահատակութիւններուն սահմանափակումը՝ օրէնսդրութեան ու ընկերակցութիւններու զարգացումով : Աչքաթեղ ընել այս տարբերութիւնները և կերպնական միատեսակ վարչութեամբ ու օրէնսդրութեամբ ձգտիլ բաւարարութիւն տալ բոլոր շրջաններուն՝ կը նշանակէ ոտքի տակ առնել իրականութեան պահանջները : Եւ հնարաւո՞ր էր միթէ Պոլիս նատած սուլթաններուն, վէցիրներուն և առնոց օգնականներուն — ինչքան ալ անոնք բարեկիդէ ըլլային — միենոյն ատեն լաւ գիտնալ պետութեան բոլոր շրջաններու պէտքերը և հետեւողական կերպով առաջ տանիլ որոշ քաղաքականութիւն : Անշուշչատ ո՛չ : Եէմէնի խելացի ու բարեխիդէ չէլիսերը, Միտիլիացի վաճառականներն ու արհեստաւորները, Մշեցի հողագործները անհամեմատ աւելի՛ լաւ գիտեն բնիկ երկրի պէտքերը, աւելի՛ կարծ և նպատակայարամար ճամբաններ կրնան ցուցնել այդ պէտքերուն գոհացում տալու համար : Տեղական պայմանները չճանչցող, տեղացի ազգաբնակութեան հետ չկապւած դրսեցի պաշտօնեանները աւելի իրենց մեծերուն հաճոյանաւու մասին կը խորհին, քան թէ երկրի բարգաւածմանը :

Այդ թերութիւնները կը վերնան միայն այն ատեն երբ իւրաքանչիւր շրջան, վիլայէթ, գաղա, միւտիրէթ ու համայնք ժողովուրդի ընտրեալներուն ձեռքով ինքը կը կառավարէ տեղական գործերը, ինքը կը տնօրինէ իր բազդը:

Ոմանք կը կարծեն թէ սահմանադրութեան հաստատումով վերը յիւրած թերութիւնները կը վերնան: Սակայն սխալ է այդպէս մտածել: Երբ երկիր մը պարլամէնտ ունի՝ օրէնքներու մշակումը, պետութեան հասոյթներու տնօրինութիւնը և անոնց գործադրումը թագաւորէն կ'անցնի ժողովուրդի կողմէ ընտրուած պարլամէնտին: Սակայն, կեղունական սիստէմի շարունակութեամբ, պարլամէնտի հաւանութեամբ նշանակւած նախարարները վերէն մինչև վար իրենք կամ իրենց պատասխանատութեամբը կը նշանակեն բոլոր պաշտօնեանները: Էապէս ուրեմն սահմանադրութեամբ կը փոփոխէ միայն նախարարի ընտրութեան ձեւը, բայց բիւրօկրատիզմը կը մնայ միւնոյնը. ամէն հրահանգ կը բոլիի մէկ կեղունատեղէ մը, պաշտօնեանները կախում կ'ունենան վիսակ անձէ մը: Ինչքան ալ բարեխղճօրէն աշխատի պարլամենտը, ինչքան ալ նախարարները ազնիւ ու աշխատասէր ըլլան, կեղունացման պարագային՝ նշանակւած պաշտօնեաններու ներկայացուցած չարիքները հազիւ պիտի կարողանան կիսով չափ միայն շտկւիլ: Մենք նոյն իսկ աւելին կ'ըսենք. ինչքան ատեն որ պետութեան վարչութեան գործի մէջ էապէս դեր կը խաղան սահմանափակ թիւով անձեր, պետութեան բարեկարգութիւնն ու կառավարելը միշտ պիտի ընթանան թերի կերպով: Էրդրումի կամ Մանաստրի պէս շրջան մը պարլամէնտի մէջ պիտի ունենայ միայն մէկ քանի հոգի, ու

րոնցոմէ որոշ մասը — ինչպէս առ կը պատահի միշտ — պիտի հետեւին միայն անձնական շահերու: Այդպէսով ամէն մէկ վիլայէթէն կը մնան մէկ երկու բարեխղճան անձեր, որոնք հանձնարներ չըլլալով անւ կարող կը գտնուին ամբողջ վիլայէթին վերաբերով մնծ ու բարդ հարցերը ըմբռնել և զանոնք կարգադրել անհրաժեշտ լրջութեամբ ու խորութեամբ: Վերջէն՝ Պարլամէնտը, որ հարկադրւած զեկավարւելու է տեղայիններու ցուցմունքով, տեղական բնոյթ ունեցող հարցերը կը լուծէ մէկ երկու անհատներու տեղեկութիւններու վրայ և անշուշտ թերի կերպով:

Մոռնալու չէ նաև այն պարագան, որ Թուրքիոյ ու Ռուսիոյ նման ընդարձակ ու բազմազան շրջաններէ կազմւած երկիրներ, կապելով իրենց բաղդը օրէնսդրական-վարչական կերպոնի մը հետ զգալի կերպով կը դանդաղեցնեն հասունցած պահանջներուն արագօրէն բաւականութիւն տալը: Բլույս ան բարձր պաշտօնեաններէ կազմւած օրէնսդրական խորհուրդ մը և կամ ընտրւած պարլամէնտ, կեղունականութեան պարագային՝ անփկա պիտի զբաղի երկրն վերաբերեալ խոչոր ու մանր հարցերով և ընականորէն հարաւորութիւն չպիտի ունենայ բուլորն ալ քննել հարկ եղած ուշադրութեամբ ու արագութեամբ: Կը յիշեցնեմ ձեզի Ռուսիոյ կեանքէն ախուր օրինակ մը. Ռուսիոյ առաջին դումայի քննութեան ամէնէն առաջ ենթարկեցաւ Դօրպատի համարանի լացարանի կառուցման օրէնքը... իբրև «անյետաձգելի» առաջարկութիւն մը: Թուրքիոյ մէջ եւս ամէն մէկ եկեղեցիի կամ դպրոցի կառուցման, որ և է քաղաքի մէջ թրամալյալի հաստատման, կամ գիւղի մը ճահիճներու չորացման և

ուրիշ ամէն չնչին բանի թոյլտութեան համար մինչեւ վեր, մինչև պալատ կը դիմւի : Զարմանալի չէ որ ատոր չնորհիւ բարձր պաշտօնեաները «արտօնութիւն» ստորագրող մեքենաներ դարձած են : Կեդրոնականութեան պահպանութեան պարագալին՝ սահմանադրութիւնը դժւար թէ կարողանայ փոխել այս ամէնը և արագացնել հասունցած օրէնքներու ու պէտքերու քննութիւնը : Ամէն ինչ պիտի անցնի պարլամենտով, ամենաչնչին տեղական նշանակութիւն ունեցող ինսդիրները պիտի արժ աւանան երկրի ներկայացուցիչներու ուշադրութեան : Բնականաբար երկրորդական, տասերրորդական արժէք ունեցող հարցերու քննութեան պատճառով կարեւոր օրէնքներու քննութիւնն ու հրատարակութիւնը պիտի սպասէ իր կարգին ամիսներ, տարիներ, գուցէ և տասնեակ տարիներ . պարլամենտը պիտի խեղզւի «օրէնքներ» քննելու ծանրութեան տակ : Այդպէս է այսօր Ծուսիոյ մէջ . կեդրոնական վարչութեան այլեւայլ դիւնաները երրորդ դումայի քննութեան ներկայացուցին 500է աւելի օրինագծեր : Բացի ատկէ, տեղական կառավարիչներու խրաքանչիւրն ալ ներկայացուց տասնեակ օրինագծեր, որոնք կը վերաբերէն տեղական պէտքերուն : Օրէ օր դումայի քննութեան ենթարկութ օրէնքներու թիւը կ'աւելնայ : Ակներեւ է որ այդ ամենքին քննութիւնը դումայի ֆիզիքական հնարաւորութենէն դուրս ըլլալով՝ «անյետաձելի և շատ կարեռ» առաջարկութիւններէն մեծագոյն մասը իրենց կարգին պիտի սպասեն տարիներ... թերեւ նաև դարեր : Կեդրոնականութեան հետեւանք՝ ֆիզիքական այդանհարաւորութիւնն է որ թոյլ կուտայ Ծուսիոյ մէջ որպէս զի գոյութիւն ունենան այնպիսի օրէնք-

ներ ու կանոններ, որոնք ներկային ծիծաղ միայն կը յարուցանեն : Պետրոս Մեծի օրերուն (17րդ դարի սկիզբը) նկատի ունենալով ժամանակամատ պայմանները՝ պաշտօնեաներու ճանապարհորդութեան համար հաստատած էր որոշ օրէնք : Խւրաքանչիւր պաշտօնեայ իր աստիճանին համեմատ կը ստանար 2, 4, 12 և աւելի ծիերու վարձ... : Անցան տասնեակ տարիներ, դարեր, կեանքի պայմանները Ծուսիոյ մէջ հիմնական փոփոխութիւններու ենթարկւեցան : Երկաթուղիններու հաստատելէն ետքը ճամբորդութեան տեւողութիւնը և ծախքը այդ ժամանակէն ի վեր կրծատած են 10, 20 անգամ, իսկ 1700 թւականներու օրէնքը կը մնայ իր ուժին մէջ... և բարձրաստիճան ուուս պաշտօնեանները աւելի և անտեղի կը ստեղծեն ճանապարհորդութիւնները՝ այդ կողմնակի միջացով կեղեգելով պետական գանձարանը : Այս և նման փոտած օրէնքներու տեւականութեան պատճառը անշուշտով միայն պաշտօնեաններու ցոյց տուած դիմադրութիւնն է օրէնքի փոփոխութեան նկատմամբ, այլ և այն գժուարութիւնները որ կը ներկայանան Ծուսիոյ նման հսկայական երկրի մը օրէնքներու տնօրէնութեանը և փոփոխման ատեն :

Թուրքիոյ մէջ ևս, եթէ պարլամենտը չսահմանափակի կարեւոր նշանակութիւն ունեցող և ամբողջ պետութեան շահերը շօշափող հարցերով, տեղական ինքնավար մարմններուն թողելով երկրորդական կարեւորութիւն ներկայացնող և տեղական նշանակութիւն ունեցող հարցերու քննութեանն ու տնօրէնութիւնը, պիտի դանդաղի փած օրէնքներու փոփոխութիւնը, ինչպէս նաև հասունցած նոր օրէնքներու հրատարակութիւնը :

Տեղական ինքնավարութիւնը կարեւոր է առջևն տեղ, կարեւոր է մանաւանդ Թուրքիոյ նման յետամնաց երկրի համար: Ազատութիւնը այսանդ սաղմային վլճակի մէջ է և անհրաժեշտ են երկար ջանքեր, որպէս զի քմահամոյքի վրայ հաստատած վարչութիւնը փոփոխւի ամենքին համար հաւասարապէս պարաւորեցուցիչ օրէնքի թագաւորութեամբ:

Իսկ ի՞նչ պայմաններու մէջ վերջինս կարող է իրականանալ դիւրութեամբ և հաստատապէս:

Մէկ ու կէս դար առաջ, երբ ֆրանսացի յայտնի հանճար Մօնտէսկիէո կը քննէր իր «Օրէնքներու Ոգին» աշխատութեան մէջ այն ժամանակւան բռնապետական ֆրանսայի ու ազատ Անգլիայի տարբերութիւնը, ան կը տեմնէր աստ երկու պատճառներու մէջ: Մէկ անոր՝ որ օրէնսդրութեան ու վարչութեան հիմքը ազատ Անգլիոյ մէջ կը բղխէր ժողովուրդի կամքէն և ոչ միապետէն, և երկրորդ՝ որ օրէնսդրական, գործադիր և դատաստանական մարմինները անկախ էին իրարմէ: Այս պայմաններուն մէջ օրէնքները կը համապատասխանէին երկրի պահանջներուն և իրաւակարգի իշխանութիւնը կ'ապահովւէր օրէնսդրական, գործադիր և դատաստանական մարմիններու փոփաղարձ հսկողութեամբ, հաւասարակշռութեամբ: Մէծ ֆրանսացիին եղակացութիւնները այսօր ալ անհերքելի ծշմարտութիւններ են, որոնցմով զեկավարւելու են բոլոր իսկական սահմանադրականները: Սակայն, Մօնթէսկիէո անհրաժեշտ ուշադրութիւնը չէր դարձուցած մէկ պարագայի մը վրայ: Վերը յիշւած հիմնական կէտերու հետ՝ ազատութիւններու աղղակը Անգլիոյ մէջ ոչ պակաս չափով հանդիսացեր է նաև Բրիտանական կոմսութիւններու և մանաւանդ հա-

մայնքներու ինքնավարութիւնը և ազատութիւնը իրենց ներքին գործերու մէջ: Համայնքներու ներկայացուցիչներն էին որ «Երկարատեւ» պարլամէնտի օրով վերջնականապէս հաստատեցին «Ժողովին» (համայնքներու «սենեակին») իրաւասութիւնը: Ու այսօր ևս, ինչպէս գիտնական Մաքսիմ Կովալիսկին կ'ըսէ, լայն ինքնավարութիւն ունեցող համայնքներն են որ կը կազմեն Անգլիոյ ազատութեան հիմնաքարը: Եթէ համայնքներու ինքնագիտակցութիւնը, անոնց կազմակերպւած ուժը չըլլար, ոչ ոք կիմար դիմադրել կեդրոնական վարչութեան տիրապետելու տենչանքներուն: Պատահականութեան արդիւնք չէ որ պարլամէնտը փրկող կրօմվէլլը համայնքի պարզ ներկայացուցիչ մըն էր և սահմանադրութեան համար կոփէի ատեն ամբողջովին կը յենուր համայնքներու տւած գունդերուն վրայ:

Այդպէս է Անգլիոյ, մարդկութեան ազատութեան այդ յառաջապահ երկրին մէջ, այդպէս է նաև ուրիշ երկիրներու մէջ: Ամէն տեղ երկրի ազատութեան ասիհնանը կապւած է տեղական ինֆնակարութեան ասիհնանին: Բաւական է յիշել որ բոնապետական երկիրներու մէջ թեաւ չկայ տեղական ինքնավարութիւնը: յափառոր սահմանադրական երկիրներու մէջ՝ սահմանական է տեղական ինքնավարութիւնը, իսկ Զւիցերիոյ մէջ, ուր կատարեալ է ազատութիւնը, կատարեալ է նաեւ տեղական ինքնավարութիւնը: Եւ այսօր երբ մնաք բոլորս կը ձգտինք Թուրքիոյ բարեփոխման ժողովրդագետական հիմներու վրայ, ամէն բանէ առաջ ջանալու ենք առաջ մղել ապակեդրոնացման սկզբունքը: Հակառակ պարագային վերէն նշանակւած վալիներն ու դատաստրները իրենց ձեռքն ունենալով

երկրի ղէկը և «ազատութիւն», հաւասարութիւն ու արդարութիւն» բառերով քօղարկւելով կը շարու նակեն իրենց հիմ իշխանական ուղին։ Իսկ միւս կողմէ ժողովուրդի լայն զանգւածներու և տեղական շրջաններու մէջ չըլլար ոչ մէկ կազմակերպւած ու շահագրգոււած ուժ, որ գիտակցէր, զգար ազատութեան արժէքը և ի հարկին պաշտապանէր օրէնքի իշխանութիւնը։

Ով որ կ'ուզէ սահմանադրութիւն յայտարարելով պահել արդի բիւրակրատիզմը (պաշտօնեաներու իշխանութիւնը), ան յոյս պիտի դնէ միայն կրթւած ու «ազատական» միջակ տարրերու, այսինքն հասարակութեան շատ նեղ շերտի մը վրայ, որը այնքան տենչեր ունի լաւ պաշտօններ գրաւելու և Պարլամէնտի անդամ ընտրւելու, բայց անկարող է իր կուրծքով պաշտպանել ազատութիւնները։

Իսկական ժողովրդապետութիւնը չի պարունակեր իր մէջ միապետի իշխանութեան փոխանցումը քանի մը հարիւր ընտրեալներու։ Առ միայն առաջին քայլն է և ոչ ամենակարեսոր քայլը։ Ժողովուրդի իշխանութիւն և ժողովրդական կառավարութիւն կ'ըլլայ այն պարագային, երբ օրէնքներու քննութեան և հասարակական գործերու կարգադրութեան մասնակցին կարելի եղածին չափ շատ մարդկէ, երկրի հասուն ու կենսունակ բոլոր տարրերը։ Իսկ առ անկարելի է առանց տեղական ինքնավար մարմիններու համատառութեան, ըլլան այդ մարմինները վիւրայթէններու կամ գագաններու ընտրւած մէջիմներ թէ միւտիրիէթներու և համայնքներու ձէմիյէթները իրենց համապատասխան գարչութիւններով։

Ամէն մէկ երկրի համար էն կարեւորը, ամենամեծ հարատութիւնը ինքը ժողովուրդն է, մարդիկն են։ Եթէ մարդիկ տգէտ են ու նախապաշտուած, եթէ անոնք աշխատասէր և ճարտար չեն արհեստներու մէջ, կամ չունին նախաձեռնութեան ոգի, ընդունակ չեն ինքնագործունեուրեան, պետութիւնը այդ պարագային չի կրնար լուսաւոր, հարուստ և կենսունակ ըլլալ։ Նայեցէք յառաջդէմ երկիրներուն։ Շնորհիւ իր աւելի բարձր կրթութեան, արհեստական հմտութեան ու ճարպիկութեան ինչպէս և նախաձեռնութեան ոգիին, միջակ աւստրիացի մը իր անտեսական հասարակական կառողութիւններով երկու հայ կ'արժէ, իսկ մէկ ամերիկացի՝ երկու աւստրիացի և չորս հայ։ Եւրոպացիներուն համելու համար մենք շատ բաներու կարու ենք։ Ու մենք անկարող ենք համնիլ մեր դրացիներուն և ապահովել երկրի ապագան, եթէ նոր կարգերը չդնենք այնպիսի հիմերու վրայ, որ դարմանւին ազգաբնակութեան խոշոր վէրքերը։ Լուսաւորութիւնը կ'ապահովէր կրթութեամբ, ազատ մտածողութեամբ, և այս մասին ոչ ոք կասկած կինայ ունենալ։ Սշխատասիրութիւնն ու արժամեսական ապահովութիւնը ամենէն աւելի կ'ապահովէն կարգ ու կանոնի հաստատումով և հարկերու թեթենալով։ Իսկ անհատական նախաձեռնուրիւնը ոչ մէկ բանով այնքան չի խրախուսիր որչափ տեղական ինքնավարութեամբ։ Զէ՞ որ եթէ մանկավարժութիւնը կը պահանջէ որպէս զի տեսականը միշտ կիրարիփ գործնականին, նոյնը ըսելու է հասարակական ու քաղաքական գարգացման համար ևս։ Եւրոպացին իր հասարակական-քաղաքացիական կրթութիւնը կ'առնէ ոչ միայն տեսա-

կամօրէն՝ Պարլամենտի մասին գաղափար ունենաւով, այլ և զործնականապէս։ Այդ գործնականին մէջ ամենամեծ դերը կը խաղան ընտրութիւններն ու ժողովները՝ գիտակցութեան հաստնութեան տեսակէտէ և մանաւանդ այն որ ամէն մէկը անձամբ կը մասնակցի երկրի գործերու կարգադրութեանը։ Իւամկավար երկիրներու մէջ չկայ յաղաքի, որ այս կամ այն չափով ներգործական դեր չխաղաք համայնքի կամ որ և է ընկերութեան գործերուն մէջ։ Տասնեակ հազարներ՝ կը կրթւին Մշաններու խորհուրդներու և վարչութիւններու մէջ, իսկ ամենափորձները կը վարեն վիլայէթներու ու աւելի լայն շրջաններու գործերը։

Այսպէս, մարդոց հասարակական ու քաղաքական զարգացումը կ'ընթանայ սիստեմադիկօրէն փոքրէն ու պարզէն մինչև մեծն ու բարդը։ Պետութեան բոլոր անդամները, ըստ իրենց ընդունակութեան ու փորձառութեան հրաւիրւած կ'ըլլան մասնակցիլ երկրի վարչութեանը՝ ապահովել մեզ իսկական քաղաքացիներ, հասարակական ու պետական հմտութործիչներ, որոնց այնքան պէտք ունինք մենք։

Կրնան առարկել ինձ, որ այդ ուղղութիւնը մարդոց ուշադրութիւնը կը կեղոնացնէ իրենց վիլայէթի, գաղայի, միւտիրիէթի, համայնքի վրայ, և կը նեղցնէ անոնց շրջահայեացքը, կը զարգացնէ տեսակ մը տեղական հայրենասիրութիւն, որ անշուշտ կը կատարւի ի հաշիւ իսկական, պետական հայրենասիրութեան։ Առ երեւոյթս այդ առարկութիւնը անհիմն չէ, սակայն ան կը կորսնցնէ իր ուժը երբ հարցին նայինք քիչ խորէն։ Եթէ այդ առարկութիւնը ճիշտ ըլլար, նոյն տրամաբանու-

թեամբ սպասելու էր որ ընտանիքը, ազգակցական կապը նոյնպէս խոչընդուռ պիտի հանդիսանար ազգային կապի, բոլոր մարդասիրական գաղափարներու ըմբռնումն։ Ինձ կը թւի, որ էապէս գոյութիւն ունի հակառակը։ Առանց ընտանիքի, ցեղի գաղափարին զարգացմանը չէր կրնար գոյութիւն ունենալ աւելի լայնապէս ազգային զգացումը և այս վերջինին ընդհանրացումովն է որ մարդ կրնայ սիրել ամբողջ մարդկութիւնը։ Այն անձը, որ ընդունակ չէ իր ընտանիքը, իր մերձաւորը սիրել, անկարող է սիրել իր աղջը։ Իսկ ով որ ազգի նման մեծ համախմբում մը սիրելու զարգացումը կամ մեծութիւնը չունի, չեմ հաւատար որ կարող անար մարդկութեան ցաւերով ցաւիլ։ Եւ ինչպէս ընտանեկան մէրը լայննալով կը վերածւի ազգային սիրոյ և յետոյ հակամարդկային, այնպէս ալ առողջ պէտական հայրենասիրութիւնը պիտի ունենար վերացական նկարագիր։ Մտաւոր ըմբռնումները առողջ ու հասուն կարող են ըլլալ միայն այն ժամանակ, երբ կը գործադրուին կոնկրէտ, շօշափելի զործերու ու ձեռնարկներու հետ։ Ինչպէս հմտութ հրամանաւարը անցած պիտի ըլլայ տասնապետի, հարիւրապետի, հազարապետի և ուրիշ աստիճաններով՝ տեսականը գործնականին հետ կիրառնելու համար, նոյնպէս և պետական գործիչը, հայրենասիր նախապէս աշխատած պիտի ըլլայ համարնքի, գաղայի, վիլայէթի գործերով։ Ճնէվի քաղաքացին նախ և առաջ և ամէնէն շատ ճնէվի հայրենասիր է, յետոյ Զւցե-

բիոյ և յետոյ արդէն համամարդկային շահերու մասին խորհող։ Այդպէս կը պահանջէ բնական զարգացումը և հակառակը չի կրնար ըլլալ։ Իսկ եթէ, օրինակի համար, Մշեցին ձգտի, առանց սիրելու իր դաշտը, միանգամմէն ընդդրկել ամբողջ Հայութիւնը, Թուրքիան, Մարդկութիւնը, — ան միայն կը դառնայ որոշ միտքեր, բառեր սերտող ու արտայայտող, առանց հասկնալու, զգալու և գնահատելու ատոնց իմաստը։ Գաղտնիք չէ որ ամէն մէկուն դէպի ի իր հայրենի վայրը տածած սէրէն առաջ կուռայ որոշ մրցակցութիւն զամազան զիւղերու և շրջաններու միջև։ Սասունցին կը սիրէ ու կը խորհի աւելի Սասունի մասին քան թէ Ալաշկերտի Ալբանացին, Լիբանանացին նախանձախնդիր կ'ըլլան աւելի Ալբանիոյ, Լիբանանի շահերուն ու յառաջադիմութեան, ինչպէս Հայը՝ Հայաստանի։ Ատ գոյութիւն ունի այսօր և աւելի շեշտուած կ'ըլլայ վաղը, երբ կազմւած ըլլան համապատասխան տեղական վարչութիւններ։ Սակայն, ի՞նչ վնաս ասկէ։ Ինձ կը թւի նոյն իսկ, այն մրցակցութիւնը որ կայ դրացի գիւղերու կամ քաղաքներու, օրինակ՝ Ճնէվի և Լօգանի միջև, մրցակցութիւն որ հիմնուած է կատարեալ հաւասարութեան վրայ, դատապարտելի չէ, այլ ընդհակառակը։ Թող ամէն մէկը աշխատի պարծենալ որ իր հայրենի զիւղի, շրջանի դպրոցները, ճանապարհները, բարքերը, օրինադրութիւնը աւելի լու և աւելի յառաջադէմ են դրացին ունեցածներէն։ Երանի թէ Թուրքիոյ զանազան շրջաններու և ազգերու մրցակցութիւնը այդ նողի վրայ ըլլար։ Ատ կը նպաստէ միայն երկրի յառաջդիմութեան և ատով ու բախանալ միայն կարելի է։

Վերջապէս, կարելի՞ է արդեօք մոռնալ որ ամենակեդրնական երկիրներու մէջ իսկ՝ իրականապէս կեդրոնականութեան և միատեսակութեան սկզբունքները հեռու են գործադրելի ըլլալէ։ Թուրքիոյ մէջ ևս իշխող օրէնքը մէկ է, բայց ամէն մէկ պաշտօնեայ իր կոչման բարձրութեան վրայ կրնայ գտնուիլ միայն այն ատեն, երբ ի նկատի կ'առնէ տեղական պայմաններն ու երկրի սովորութիւնները։ այսինքն երբ կը խոտորի ընդհանուր «օրէնքէն» և կ'ենթարկի կեսմնքի օրէնքին Բարեխսիղծ անտառապետ մը կարո՞ղ է արդեօք անզիտանալ որ խոնաւ Զարշամբայի մէջ ճահիճներու և անտառներու ճոխութիւնն է ազգաբնակութեան ամենամեծ թշնամին, մինչ չոր Գոնեայի և Արարիոյ մէջ առանց ջուրի և կանաչի կեանքը մեռած է։ Հէքքեարի խելացի կառավարիչ մը անզուշտ մեղմ վարւելու է քիւրտերու աղջիկ փախցնելու դէպքերու նկատմամբ, քանի որ ատ ժողովուրդի մը վաղեմի նախրական սոլորութիւնն է, մինչդեռ յառաջադէմ Սակոյի վրայ միեւնոյն դէպքը կը համարւի ամենածանր ոճիր մը . . .

Օրէնքը մէկ է հարկաւ, բայց ո՞վ ձեզմէ չզիտէ որ միեւնոյն հասարակութեան տարբեր խաւերը ու նին իրենց յատուկ սովորութիւնները, իրենց ներին չգրւած օրէնթները։ Զինորական սպան իր պատիւը արատաւորւած կը զգայ երբ իրը վախկոս մեղադրի։ վաճառականի յատուկ պարտաճանաւուրեան զգացումը կը թելաղրէ մնանկը՝ ինքնասապանութիւն գործել։ յեղափոխական կոչման վեհ զգացումն է որ կը տանի անձնւէրը դէպի մահ . . .

Արդեօք մոռնանք որ ամէն մէկ կրօնական համայնք ունի իր ներքին յատուկ կանոնները, որ

Միսիթարեաններու, Մեւլեւիներու, մրանչիսկեաններու, ձիգվիթներու և ուրիշ «եղբայրութիւններու» կեանքը պետական օրէնքներէն աւելի եւս ենթակայ է իրենց միաբանութեան «հիմնադիրներու» հաստատած կանոններուն :

Իսկ Թուրքիայ մէջ պաշօնապէս գոյութիւն ունեցող եկեղեցական-ազգային այլեւայլ ինքնավարութիւնները, նմանապէս անպաշօն կերպով ընդունած բազմազան և այլաձև այն կանոնները, որով կը զեկավարւին ընապաշտ ասորիները, եղիտները, մնապաշտ բետուինները, շատ մը հայեր, էապէս անորոշ կրօնի յարող քիւտերը, «Ճրագ մարտովները» ֆարմասոնները, ազատ մտածողները, նաև այն պարագան որ ամէն մէկ քաղաքային վարչութիւն, ամէն մէկ հիմնարկութիւն — իր իրաւասութեան սահմանին մէջ հարկաւ — այլ և այլ «պարաւորեցուցիչ կանոններ» կը հրատարակէ, «հրահանգներ» կուտայ — «կանոններ» որոնք իրական կեանքի մէջ շատ մը մեռած օրենքներէ աւելի կ'ազդեն մէր ազատութեան, մէր զրափակ վրայ — միթէ այս ամենքը պարզ ապացոյց չէ որ կեղրոնական վարչութիւն ունեցող երկիրներու մէջ իսկ եսպէս կ'իշխէ ապակեզրոնական սկզբանը և թէ ամէն մէկ շրջան, ամէն մէկ համայնք՝ բաց ի ընդհանուր օրէնքներէն՝ կը զեկավարւի նաև, կը զեկավարւի մանաւանդ տեղական մասնաւոր բնոյթ ունեցող օրէնքներով : Ինչո՞ւ ուսքին չընդունինք այդ սկզբունքը պաշտօնապէս, ինչո՞ւ չկիրարկենք անիկա ամբողջ երկրի ընդհանութեան շահերուն հետ :

\* \* \*

Կարծեմ պարզ է, որ անհատի քաղաքացիական առողջ զարգացումը, ազատութիւնն ու ժողովրդագետութեան պաշտպանութիւնը ինչպէս և երկրի պէտքերուն համապատասխան օրէնքներութիւնն ունենալը կը պայմանաւորեն ապակեղրոնական կարգերու անհրաժեշտութիւնը : Այդպէս է տեսականութէն, այդպէս է և իրականութեան մէջ : Դիմեցէք մեծ պետութիւններու քաղաքական կազմը, նկատի առէք յառաջադէմ բոլոր երկիրները : Ո՞ւր կը տեսնէք դուք կեղրոնական սկզբունքը իրականացած : Գրեթէ ոչ մէկ տեղ, բացի բոնապետական Զինատանին ու Պարսկաստանէն : Նոյն իսկ Ռուսիան, միավետութեան ու յետաջիմութեան միջնաբերդայդ երկիրը, ճորտերը ազատելին ի վեր՝ բուն Եւրոպական Ռուսիոյ նահանգներուն մէջ՝ 1864էն սկսած՝ մտցուցած է գաւառական և նահանգական վարչական ինքնավարութիւն :

Տեղական այդ ինքնավարութիւնները (զեմստավները) տուրք նշանակելու իրաւունք ունին և կը վարեն առողջապահական, կրթական, ճանապարհներու, հողագործական և ուրիշ տեղական անսեւսական բնոյթ ունեցող գործերը : Իրենցինիմնադրութեանէն ի վեր զեմստվոնները ահազին զարկ են տւած բուն ուսական նահանգներու յառաջադիմութեան : Ռուսիոյ բոլոր ծեռնհաս քաղաքական գործիչները իրենց հաստանութիւնը առած են «զեմստվոններուն» մէջ : Զարմանալի չէ որ մնացած չըշտանները՝ կենաւանը, կովկասը, Բալտիան երկիրը, Սիբիրն և Թուրքեատանը՝ շատ ետ մնացած ըլլալով բուն ուսական նահանգներէն, ամէն բարեպատեհ պարագալի կը ներկայացնեն տեղական ինքնավարութեան՝ «զեմստվոններ» հիմնելու պահանջը : Մրանսան, որ օրիւ

նակ կը բերւի կեդրոնականութեան, անկարող էր առողջ կեանք ունենալ՝ առանց իր conseils գեներալներու, որոնք նոյնպէս տեղական վարչական ինքնավարութիւններ են: Սակայն Ֆրանսան կը տարբերի միւս երկիրներէն իր աշխարհագրական դիրքի միատեսակութեամբը, իր երկարամեայ քաղաքական կազմով որուն չնորհիւ ամբողջ ազգաբանակութիւնը կը ներկայացնէ գրիթէ միապաղաղաղ մէկ ձուլւածք: Կեդրոնականութեան բացասական կողմերը այդ երկրի մէջ կը նսեմանան տեղական ու պատմական պայմաններու չնորհիւ: Բայց և այնպէս, Ֆրանսայի բոլոր յառաջադէմ կուսակցութիւնները կը ձգտին այսօր լայնցնել շրջաններու իրաւասութիւնը: 1870ի Փարիզի բարստամբութիւնը (Կօմմիւնան) ուրիշ բան չէր եթէ ոչ տեղական լայն ինքնավարութեան ձգտում ամէն մէկ շրջանի և համայնքի (commune) համար: Յառաջադէմ Եւրոպայի մնացած բոլոր յայնի երկիրները հաստատած են ապակեդրոնական հիմքերու վրայ: Եւրոպայի ամենազինորական երկրը՝ Գերմանիան, հակառակ Պրուսիոյ կեդրոնացման ջանքերուն, դեռ այսօր ալ բազկացած է 35 քաղաքական միութիւններէ՝ թագաւորութիւններէ, դքսութիւններէ, ազատ քաղաքներէ: Գերմանական միութիւնը կազմող քաղաքական մարմիններէն ամէն մէկը ոչ միան ինքնավար է, այլ եւ տէր և անօրէն իր ներքին գործերուն: Սովորութիւններու, բարբառներու, նոյնիսկ ընտրողական օրէնքներու տարբերութիւնը գերմանական այլ և այլ երկիրներու մէջ չեն արգիլեր անոնց յառաջդիմութեանը, այլ ընդհակառակը: Վերջի 35 տարիներուն Գերմանիոյ ցոյց տուած թոփչքը ան-

շուշտ որոշ չափով պարտական է այդ պատմութիւններուն, երբ ամէն մէկ երկիր իր տեղական պայմաններու համեմատ և իր ցանկացած ձեռվ կը անօրինէր իր բաղդը:

Շատերը կը պատկերացնեն Մեծն Բրիտանիան իր գաղութներով իր ամբողջ տարածութեան վրայ միատեսակ օրէնքներով կառավարող կայսրութիւն մը: Բայց հիմնապէս կը սխալին այդպէս կարծող ները: Անգլիական բոլոր երկիրները, Մեծն Բրիտանիան, Կանատան, Աւստրալիան, Նոր Զելանդան, Կավանդը, Նիւֆառներէնդը, վերջերս կազմած Թրանսվալը՝ բոլորն ալ կը ներկայացնեն իրեւ կատարեալ ինքնավարութիւն ունեցող (self government) տարբեր քաղաքական մարմիններ: Անոնց իւրաքանչիւրը իրեն յատուկ օրէնտրական հաստատութիւններն, ինչպէս և սեպհական կառավարութիւնը ունի: Հնդկաստանն է միայն որ՝ Բրիտանիոյ գրօշակի տակ՝ գուրկէ է պարլամենտէ, բայց ատ ալ միայն ժամանակի հարց է...: Իմ յիշած անգլիական երկիրներէն ամէն մէկը ունենալով իր սեփական պարլամենտ՝ իր ներքին շրջաններու վերաբերմանը կը հետեւի ապակեդրոնացման սկզբունքին: Մայր Հայրենիքի և անոր գաղթական երկիրներու շրջանները կամ կոմունաթիւնները, աւելի նեղ շրջանակները, ինչպէս և համայքները կամ ծուխերը կը վայելեն լայն ինքնավարութիւն և ազատաթիւն տեղական գործերու մէջ: Կոմունաթեան, շրջանակներու և ծխական ընտրաւած խորհուրդներու միջոցաւ անոնք կը վարեն դպրոցներու, ճանապարհներու, աղքատափնամ գործերը ինչպէս և կ'ապահովեն տեղական անդորրութիւնը: Վերը յիշւած պէտքերու հոգածութիւնը ապահով-

վելու համար անոնք կ'որոշեն համապատասխան տուրքեր, կը հրատարակեն «օրէնքներու» ոյժ ու նեցող «պարտաւորիչ» կարգադրութիւններ : Ահա այդ տեղական ինքնավարութեան սկզբունքն է որ զարգացուցած է անդլիացիին նախաձեռնութեան ոգին, ան է որ այնքան ամրապէս կը պահպանէ Անգլիոյ ազատութիւնները : Կեդրոնական մրանսան հետեւելով Փարիզի տրամադրութիւններուն՝ 19րդ դարի ընթացքին ունեցաւ քանի մը յեղափոխութիւններ և յետադիմութեան տիսուր փորձեր : Մինչդեռ ապակեդրոնական, համայնքներու ինքնավարութեան վրայ հիմնուած Սնգլիան աւելի քան 200 տարիէ ի վեր ազատ է այդպիսի ցնցումներէ և տարւէ տարի, քայլ առ քայլ կընթանայ դէպէ յառաջ . . . :

Ատոր ապակեդրոնացման սկզբունքին և տեղական ինքնավարութեան հետեւանքը ըլլալուն իբրև ապայոց՝ նկատի առնենք երկու ուրիշ երկրներ եւս, որոնք թէ իրենց վայելած քաղաքական ազատութեամբ, թէ տնտեսական ուժով և թէ ցոյց աւած յառաջդիմութեան թափով կը հանդիսանան այսօր փոքր ու մեծ երկիրներու իդէալը : Խօսքս փոքրիկ Զւիցերիոյ և լայնատարած Ամերիկայի Միացեալ Նահանգներու մասին է :

Ինչպէս ձեզ յայտնի է, զւիցերական կանոնները և ամերիկական հանրապետութեան state-ները սուլ տեղական ինքնավարութիւններ չեն ուստի զետավօններու կամ անգլիական county counsil-ներու նման, այլ ազատ կառավարութիւններ, աւելի նման Գերմանիան կազմով իշխանութիւններուն : Ամէն մէկ «կանոն» կամ «շտատ» ունի իր առանձին օրէնդրական մարմինը, իր նշանակած

նախարարութիւնները : Ընդհանուր պէտքերու, ինչպէս և բոլոր «պետութիւններու» ինքնավաշտպահութեան համար բոլոր կանոններն (կամ state-ները) դաշնակցած են և ունին կեդրոնական դաշնակցական կառավարութիւն : Օրինակ, Զւիցերիոյ գաշնակցական (confédération-ի) կառավարութիւնը կը վարէ միայն երկրի ինքնավաշտպահութեան գործը արտաքին յարաբերութիւններու հետ, կը հսկէ չափերուն և դրամին, կը կառավարէ երկաթուղիններն ու փոստ-հեռագրի գործը և հրանագններ կը մշակէ համաձարակ հիւանդութիւններու առնեն : Մօսաւորապէս այսպէս է նաև Ամերիկայի մէջ : Մնացած բոլոր ընդհանուր գործառնութիւնները կը վարեն կանոնները (Ամերիկայի շտատները) : Երկու յառաջազդէմ հանրապետութիւններու մէջ ամենամեծ տարրերութիւնը անոր մէջն է, որ չորս տարրեր լեզուններով խօսող, տարրեր եկեղեցիններ ունեցող Զւիցերիոյ կանտոնները — նախկին անկախ հանրապետութիւնները — մեծութեամբ և ուժով իրարմէ շատ կը տարրերին : Միացեալ Նահանգներու մէջ ընդհակառակը օրէնքով սահմանած է որ թիւի տեսակէտով ազգաբնակութեան որոշ մեծութեան հասնող շտատները բաժնուին երկուքի : Բացի ատկէ, ձորակներէ կազմւած լեռնալին Զւիցերիոյ մէջ գիւղական համայնքները ևս կը կազմեն իրաւական ինքնավար մարմիններ, կը հանդիսանան պետութեան ամենակիմնական վարչական մարմինը :

Ամէն մէկ զւիցերական cantone-ի, ինչպէս ամերիկական state-ի ազատութիւնը ազանովուած է հիմնական օրէնքներով : Դաշնակցական օրէնսդրական երկու մարմիններէն մէկին անդամները

(աղքայինը) կ'ընտրեին ազգաբնակութեան թիւին համեմատ, միւսին (պետութիւններու խորհուրդինը ջւցերիոյ, և սենատինը Ամերիկայի մէջ) — ըստ «կանոն»ի կամ «նահանգ»ի հաւասար թիւով, ըլլայ այդ 20,000 բնակիչ ունեցող Ունաերվալդը թէ  $\frac{1}{2}$  միլիոն քաղաքացի հաշւող Բերնը: Այսպէսով, պետութեան կեղրոնական մարմններէն մէկը միշտ կը հանդիսանայ դաշնակցութիւնը կազմող փոքր մարմններու իրաւունքներուն պաշտպան, իսկ միւսը — ամբողջ երկրի մեծամասնուրեան կամքը:

Եւ ահա թէ ինչ արդիւնքներ կ'ունեայ դաշնակցական այդ ձեւը:

«Ան որ կը գտատէ երկրի վիճակը ոչ թէ սակաւաթիւ ընտրեալներու վիճակով, այլ ժողովրդական լայն խաւերու դրութեամբ — կ'ըսէ Բրայս իր յայտնի աշխատութեան վերջաբանին մէջ<sup>(1)</sup> — անկարող է չընդունիլ, որ Ամերիկայի մէջ ոչ միայն նիւթական բարելաւութիւնը, այլ և մտաւոր գարգացումը և երջանկութիւնը կը գտնեին ամենաբարձր աստիճանին վրայ, որուն երբ և է հասած ըլլայ մարդկացին ցեղը»:

— «Ման եկէք աշխարհիս բոլոր պետութիւնները — կը գրէ ուրիշ հեղինակաւոր անձ մը՝ Ջւիցերացի Դիւրս — դուք շատ տեղեր կը գտնէք քաղաքագէտ բարձր հանձարներ, բայց ապահովաբար ոչ մէկ տեղ չէք հանդիպիր ա՛յնպիսի բազմութիւն խելացի, անկախ հայեցքներու տէր և գործնական քաղաքացիներու, որչափ Ջւիցերիոյ մէջ: Ոչ մէկ տեղ կը գտնէք այդչափ նշանաւոր թիւով կառավարիչ անձեր, որոնք գիտնան կատա-

րել իրենց գործը ճարագիւկութեամբ ու արժանապատութեամբ:

«Ոչ մէկ տեղ կան այնքան թիւով անձեր, որոնք իրենց գործէն դուրս, այնպիսի կենդանի զգացումով հետաքրքրէին իրենց դրացիներու ու քաղաքացիներու վիճակով, և այնքան համակրանք ու սրտակից մասնակցութիւն ցոյց տային դէպի հասարակական դժբաղդութիւնները, հայրենիքի բարելաւութիւնը: Փոքրիկ կանոնային պետութիւններուն է որ մենք (գլուխարիացիներս) պարտական ենք այդ թանկագին գանձը: Ան է որ մեր քաղաքացիական կեանքի գլուխոցէկը հանդիսանայ»:

Դաշնակցական վարչական-կազմի հետեւանքն է աս:

Եթէ մենք կ'ուզենք դուրս գալ մեր դարաւոր թմրութենէն հիմնականօրէն ու լայն կերպով, անհրաժեշտորէն պարտաւոր ենք մեր վերածնուող երկրի կարգերը նոյնպէս հաստատել ապակերդրոնական հիմերու վրայ (Ծախահարուրիւններ):

Ընդունելով հանդերձ այդ հմարտութիւնը, ես հեռու եմ սակայն այն մաքէն՝ թէ թուրքիոյ սպակիելդրոնացման վարչական ձեւը պէտք է նմանի Գերմանիոյ, Անգլիոյ կամ Միացեալ Նահանգներու կարգերուն: Այս կամ այն երկրի պետական հիմքերը հետեւանք են այդ երկրի երկարամեայ զարգացման և միշտ ալ կը ներկայացնեն որոշ լինքնատիպ դրութիւն: Օսմաննեան պետութիւնը եւս, իր վարչական ձեւը վերակազմելու առեն, հաշւի է աւանելու միւս երկիրներու փորձերը, բայց ամենէն աւելի յարմարելու է իր ներփին պայմաններուն: Ու եթէ մենք սուզէնք մօտառուապէս ուրւագծել այն դրութիւնը, որ ամէնէն

(1) Վերցւած է Պ. Խաժակի «դէպի ֆլագերացիա» գիրքէն

աւելի կը յարմարի Օսմանեան չպետութեան կազմին, կարծեմ կանգ առնելու ենք Աւստրիոյ վրայ:

Մինչև 19րդ դարու 60-ական թւականները Աւստրիան եւս միապետական երկիր մըն էր, վերջիններուն յատուկ բոլոր թերութիւններով: Թուրքիոյ նման, ան ալ բաղկացած էր տարրեր ցեղերէ և կրօնքներէ՝ գերման լեզւի ու կաթոլիկ եկեղեցի գերիշխանութեան տակ: Ամենայետամենաց ու ամենաաղքատ երկիրն էր ան ամբողջ արեւմտեան եւրոպիոյ մէջ, ինչպէս Թուրքիան է այսօր: Զարմանալի՛ համանմանութիւն: Լոմբարդիան և Վենետիկը կորանցներէ, Սատովայի պարտութիւնէն և Հունգարական ապստամբութիւնէն ետքը, Աւստրիոյ քաղաքական դրութիւնն եւս խախուտ էր և ապագան մոռայլ: Սակայն պետութեան վարչական ձեխն մէջ մացւած լուրջ բարեփոխութիւնները բոլորավիճն փոխեցին Հաբսբուրգեան պետութեան դիրքը և այսօր ան մեծ պետութիւններու շարքին մէջ կը բռնէ վայելուչ տեղ: Եւ այդ կերպարանափոխութիւնը Աւստրիան նպարտական է ասհամանադրութեան և ապակեդրոնացման: Աւստրիոյ ապակեդրոնացումը սակայն նման չէ վերը յիշւած ապակեդրոնացման ձեւերու և ոչ մէկին: Այլեւայլ ընդարձակ ազգայնական շրջաններ՝ Գալիցիան, Բօհեմիան, Կարինտիան, Թիրոլը, Վերին Աւստրիան եւայլն կը վայելին տեղական լայն ինքնավարութիւն: Իրենք կը վարեն առողջապահական, կրթական, հաղորդակցային գործերը, բարեգործութիւնը, կը հսկեն պետական կայքերուն և գոյգերուն: Աղջաբանակութեան կողմէ ընտրւած խորհուրդները — սէյմերը (diète) կը հրահանգէն ապագային ընելիքներէ՝ կազմելով երկիր պիտմէն, նշանակելով

սրոշ տուրքեր: Դժւար է ըսել թէ ի՞նչպիսի ինքնավարութիւն է աւստրիական երկիրներու վայելածը, լոկ վարչական թէ նաև օրէնսդրական: Օրէնքով սէյմերը զուրկ են պաշտօնապէս օրէնսդրական իրաւունքէ, բայց իրապէս կ'օգտակին անկէ: Կայսեր անունով ներկայացւող ուղերձներու միջոցով անսնք կը մշակին տեղական պէտքերուն վերաբերեալ օրէնքներ և այդպէսով կը վայելին խորհրդակցալիան-օրէնսդրական իրաւունք: Ազգային և լեզւական խնդիրը, որ այնքան կարեւորութիւն ունի աւստրիական բազմալեզու շըրջաններուն մէջ — սէյմերու չնորհիւ յանգած է բաւարար վախճանի: Ոչ միայն տարրական ու միջնակարգ գպրոցներու, այլ և ամէն մէկ «երկրի» համալսարանի մէջ դասաւանդութիւնը կը կատարւի տեղական լեզւով՝ գերմաններէն, չեխներէն, լեհներէն, ուռուսներէն ևայլն: Բոլոր պաշտօնեաները հաւասարապէս կը գործածեն տեղւոյն գլխաւոր լեզուները. յայտարարութիւնները ու ազգերը կը տպագրւին տեղական տարածւած 2, 3, նոյն իսկ աւելի լեզուներով:

«Միջազգայնական» բանւորական սոցիալիստական կուսակցութիւնն իսկ՝ Աւստրիոյ մէջ բամնւած է ըստ ազգութիւններու (լեզուներու): Ամէն մէկ ազգային ճիւղ կազմւած է զատ զատ, ուրիշական ազգային կերպոնական վարչութեամբ իր ազգութեան ամենաակարեւոր քաղաքին մէջ: Ժամանակ առ ժամանակ գումարեւող Աւստրիոյ սոցիալիստական կուսակցութեան խորհրդաժողովներու մէջ, ազգայնական բնոյթ ունեցող հարցերու նկատմամբ որոշումները կը տրվին մի միայն լնդիանուրին համաձայնութեամբ, առանց բանանալու նոյն իսկ ա-

մենափոքրիկ ազգութեան իրաւունքներու վրայ։  
Ինչքան ալ թերութիւններ ներկայացնեն աւստրիական կարգերը, իրականութիւնը սա է որ ապակեդրոնացման ձեւը ընդունելէն և տքը՝ Աւստրիան կանգնած է հաստատ հիմերու վրայ և վախ չունի ապագայի համար։ Աւստրիական ձեւը հնարաւորութիւն կուտայ մէկ կողմէ պահել օրէնսդրութեան միօրինակուրինելը աւստրիական բոլոր հողերու մէջ, միւս կողմէ կ'ապահովէ տեղական ինքնավարութիւնը սէյմէրի ձայնը տեղին պէտքերուն վերաբերեալ օրէնքներու մշակման մէջ։ Ռայխստագը կը մնայ միակ օրէնսդրական մարմինը, առանց յառական արգիւելու որ ամէն մէկ շրջան ինքն ևս մասնակցի հրահանգւելիք օրէնքներուն, որպէս զի ապահովէի ամէն մէկուն լեզվի իրաւունքները։ Օրէ օր, աւստրիական երկիրներն ու ազգերը աւելի կը վարժէին հաշտեցնել իրենց իրաւունքներն ու պարտականութիւնները դրացի շրջաններու և ամբողջ կայսրութեան իրաւունքներուն հետ։

Նկատի առնելով Օսմանեան կայսրութեան այսօրւան կացութիւնը, անոր քաղաքական, տնտեսական, մտաւոր զարգացման աստիճանը, ինձ այնպէս կ'երեւնայ որ Թուրքիոյ ամենացանկալի ու հնարաւոր վարչական կազմը՝ դրացի Աւստրիոյ նմանին է։ Մէյմէրի իրաւունքները պէտք է տալ վիշյէթներու ընտրած մէջիւններուն, որոնց հետ տեղական ինքնավարութեան իրաւունքները կը բաժնեն նաև քաղաքներու, կազմներու և գիւղական համայնքներու վարչութիւնները։ Եթէ ասոր հետ կատարի նաև ներկայիս վարչական շրջաններու սահմաններու ճշտումը — ըստ ազգագրական, աշխարհագրական տարրերութիւններուն

—և մանր վիլայէթները, գազաները, գիւղական միւտիրէթները թիւով սահմանափակւին ու տեղ տեղ կապւին իրարու, — առաջ պիտի գար գոհացուցիչ դրութիւն մը։ Մէկ կողմէ կ'ապահովէր պիտութեան օրէնսդրական-վարչական միութիւնը և միեւնոյն ատեն տեղական ինքնավարութիւնը կը ստանար անհրաժեշտ զարկ։

Ժամանակի ընթացքին այս զրութիւնը կը փոխւի և կը փոխուի անշուշտ դէպի լաւը։ Ազգաբնակութիւնը մեղ մօտ աւելի կը կրթւի, աւելի կը հասունաց քաղաքականապէս։ Ճնշւած ազգերը իրական կեանքն մէջ հաւասարութեան արդիւնքները տեսնելով՝ կը մոռնան անցեալին մէջ ունեցած անջատական ձգտումները։ Խխողները կը համոզին որ իրենց վայելած արտօնութիւնները անարդար էին։ Կեանքը ինքը այդ ատեն կը թելադրէ բոլորին լայնցնել տեղական վինքնավարութիւններու» իրաւասութիւնն ու դերը և օր մըն ալ պիտի տեսնենք որ Օսմանեան պետութեան բոլոր աւելի կամ նւազուրոյն շրջանները — Մակեդոնիան ըլլայ թէ եէմէնը, բարձր Հայքը թէ Ալբանիան, մեծ լուգավենափեարը թէ փոքր Լիբանանը — ամենքն ալ կը կազմեն ընդհանուր Օսմանեան դաշնակցութեան երաւական մասերը։ Ժամանակի ընթացքին մէջ, Օսմանեան դաշնակցութիւնն ալ, իր կարգին, կազմելու է անշուշտ մէկ տարրը համամարդկային դաշնակցութեան։ Երազ չէ աս, ոչ ալ ունայնամիտ զառանցանք։ Կեանի ուղին է ատ, հետեւանքն է Մարդկութեան յառաջդիմութեան, զորով մէկ խոշնդուստ կրնայ կատեցնել (Մահանարութիւններ)։

Աւատրիական վարչական սիստեմը ինչպէս և առհասարակ ապակեղորդնական գաղնակցական կարգերը, ինչպէս նկատեցիք մնշուշտ ըրած ակնարկներէս, ունի նաև քանի մը ուրիշ աւաւելութիւններ : Ան է, որ կ'ապահովէ տեղական իրաւունքները, հետեւապէս և ուրոյն տնտեսական զարգացումը . ան է, որ կը սահմանափակէ մեծամասնութեան ճնշումը և կը պաշտպանէ փոքրամասնութեան իրաւունքները և վերջապէս ան է, որ զարկ կուտայ ամէն մէկ ազգութեան լեզւական և այլ կրթական-կուլտուրական առանձնայատկութիւններու զարգացմանը :

Գիտականներէն ոմանք, ինչպէս և թերեւս ձեզմէ շատերը, այս ուղղութիւնը կը գտնեն հաւկասող ընդհանուր մարդկութեան զարգացման ուղին, հետեւաբար և սիսալ, նոյնիսկ վասսակար :

Կ'առարկեն որ չնորիի ընդհանուր զարգացման ու յառաջդիմութեամն՝ ամէն ինչ երկրիս վրայ կը դիմէ դէպի միացում, լայնացում: Հարկ չը կայ հետեւապէս ապակեղորդնացման միջոցով ապահովել լեզուները, ինքնուրոյնութիւնը, փոքրամասնութեան իրաւունքները:

Թիւրիմացութիւններու աեղի չտալու համար անկարող եմ քանի մը խօսք չըսել այս առարկութիւններու մասին :

Դարեր առաջ, երբ մարդկային համախմբումները առանձնայած կեանք կը վարէին, ամէն մէկ ազգութիւն, նոյն իսկ ամէն մէկ ցեղ միայն ինքզինքը կը համարէր «Աստուծոյ ընարեալ» անւանելով միւսները «բարբարոս», «հեթանոս»: Պլատոններն ու Արիստոտէլներն իսկ կը գտնէին շատ բնական ու արդարացի, որ 80,000 «ազատ» Աթէ-

նացիններ ապրէին 200,000 «ստրուկներու» աշխատանքով: Ինչպէս կլասիկ աշխարհը, այնպէս և միջնադարեան միտքը համոզւած էր որ «ազատներու» և «ազնիւներու». արիւնն ու հոգին կը տարբերին ճորտերու և ուրիշ հասարակ մահկանացուներու արիւնէն ու հոգիէն: Տրամաբանորէն կը հետեւցւէր որ արտօնեալ փոքրամասնութիւնը, մեծ ու փոքր «տէրերն» ու «պարոնները» պիտի իշմէին հասարակ ժողովուրդին վրայ: Մարմնաւոր ու հոգեւոր հովիւնները կը կթէին և կը խուզէին իրենց հօտը, համոզելով անիկա որ տէրերու վայելած բարձր իշմանութիւնը տրւած է երկինքէն:

Ժամանակի ընթացքին՝ այս հասկացողութիւնները փոխեցան. մարդոց բազմանալը, տնտեսական զարգացումը, գիտութեան նւաճումները, կեանքի առաջնապահութիւնը ընդհանրապէս մօտեցուցին և հաւասարեցուցին գասակարգերը: Ֆրանսական Մեծ Յեղափոխութիւնը վերջնականապէս խորակեց «ազնաշուքերու» ի ծնէ վայելած իրաւունքները: Մարդկային անհատներու հաւասարութիւնը, մտքի և խղձի աղատութիւնը իրը հիմք ընդունուեցան նոր աշխարհայեացքի, և ժողովուրդի իշմանութիւնը՝ իրեւ միջոց նոր քաղաքական կազմի:

Թագակիրնները տապալելով և անհատի հաւասարութիւնը հոչակելով, նոր ուղղութիւնը անտեսըրաւ որ մեծամասնուրեան իշխանութիւնը (որով կ'արտայայտի ժողովուրդի կամքը) չի ապահովէր մանր համախմբումներու իրաւունքները: Մեծամասնութեան իրաւունքը շատ դէպքերու մէջ ի չարը դործ կը դրւէ: Մէկ տեղ աւելի մեծաթիւ գերմանացին «մեծամասնութիւն» իրաւունքի վրայ յեն-

ւած՝ կը խեղդէ ւեհացիկն լիկուն, ուրիշ տեղ մեծամասնութիւն կազմող ռուս օրթոդոքսը ձայներու ամեծամասնութեամբ» անհաւասար կացութեան մէջ կը դնէ մահմերգականը, հայը, բողոքականը։ Այսօր մեծամասնութիւն կազմող հաւասարութեալեալները» բռնի կերպով իրենց ուղղութեամբ կը կրթեն տղատ մտածողներու տղաքը, վաղը «իշխող» կուսալցութիւնը կը լուիցնէ աւելի յառաջադադէմ նորաբողբոջ շրջանակի ձայները։ Այս ուղղութեամբ ոչ միայն կը բռնաբարւին փոքրամասնութեան ամենանւիրական համոզմունքի իրաւունքները, այլ և կը ստեղծւի նոր ձեւի պատճէլ մը յառաջդիմութեան դէմ։

Զմունանք որ օրւան կացութեան տէր մածամասնութիւնը ընդիմանուր առևակը պահպանողական է և փոփոխութիւններու գլխադրով։ Եւ ընդհակառակը, գլւատերու նման, նոր մոքերն ալ առաջ կուգան առանձին անհամաներէ։ Նոր գաղափարները, հշմարտուրեան աւելի բարձր ըմբռնութեները կ'իւրացւին նախ և առաջ այս կամ այն նեղ շրջանակի կողմէ, կը կազմեն փոյքամասնուրեան սեփականութիւն։

Փոքրամասնութիւնը — ըլլայ ան տղգ, գաւանա-փիլխափայական համախմբում, կամ կուսակցութիւն — ցրւած կ'ըլլայ երկրի ամբողջ արածութեան վրայ՝ և մեծամասնութեան անսահմանափակ իշխանութեան ատեն անկարուղ է սկիզբները՝ երկրի օրէնսդրական մարմնի մէջ տեղ ունենալ։ Սնոր ինքնուրայն, նորահաս ձայնը կը խեղդէ մեծամասնութիւն կազմող ամբոխի աղաղակին մէջ։

Ի՞նչ միջնորդ կարելի է մաքառիլ այս վտանգալից դրութեան դէմ, եթէ ոչ ապակեղբանացման

համաչափ (proportionnel) սկզբունքի ներմուծումով ընարողական ախտեմի մէջ, երբ ամէն մէկ ազգութիւն, դաւանանք, կուսակցութիւն իր անդամներու թիւն համումատ համայակօրէն ներկայացւած կ'ըլլայ ընդհանրութեան գործերը վարող մարմնին մէջ, և լսելի կը դարձնէ այնակեղ իր բաղձանքները։

Մէկ կողմ կը թողում թէ ատ ի՞նչ ձևով կարելի է իրականացնել։ ցանկացովները կրնան դիմել Պեճիքայի, Խաւալիոյ, Զփյերիոյ այդ ուղղութեամբ կատարած փորձերուն։ Կը չետեմ միայնոր թուրքիոյ նման յետամնաց երկրի մէջ ազգային կուներն ու թագնւած կասկածատութիւնը կը թունան միայն համաչափ սկզբունքի ներմուծումով։ Այսօր գործնական իրականացման համար կան երկու ձանապարհներ, կամ ամէն մէկ ազգութեան օրէնքով կ'ապահովէի որոշ թիւով ձայներ որոշ շրջաններու մէջ, ինչպէս որ տեղի կունենայ այսօր կիրանանի մէջ, և կամ աւատրիական Բոնեմիայի ու Բօնիա Հերցէգի նման ամէն ազգութիւն առանձնապէս կը նշանակէ իր ընտրեալները, առանց որեւէ չփում ունենալու միւս ազգութիւններու հետ։ Երկու պարագային ալ՝ կուցո վախներու, Եակօրիտներու, Հրեաներու, նոյնիսկ Հայերու նման ցրւած ու փոքրամասնութիւն կազմող համախմբութեները կ'ունենան իրնեց ներկայացուցչութիւնը։ Երկու պարագային ալ կը թունան ազգային հողի վրայ ծագում առնող անախորժ և նոյնիսկ վտանգաւոր բարդութիւններն ու ընդհանրութեները։

Ապագային, գաւանական-ազգային բաժանումներուն տեղ կը բռնեն անշուշտ ուղղութիւններու և կուսակցական տարրերութիւնները, որոնց շուրջն ալ պիտի դառնաց պայքարը։ Ներկայիս սակայն

մեր երկիրը տարբեր համախմբումներու բաժնող հիմքերը՝ հայեացքներու հետ միասին կը կազմնա ազգութիւնը և լեզուն։ Վերջինին նկատմամբ է մանաւանդ որ խնեմութիւնը բանեցնելու է և անոր շուրջը պայմող բռունկումներէն ամենէն աւելի զգուշանալու է։

Որ մարդկային յարաբերութիւնները կը գիւրըննան օրէ օր հեռագրաթելերու, երկաթուղիներու, չոփենաւերու միջոցով և բոլոր երկիրները կը մօտենան իրարու—ասոր կասկած չկայ։ Պօլսէն Փարիզ կարելի է այսօր անցնիլ չորս օրէն, մինչդեռ առաջ պէտք էր այդ ճամփորդութեան համար չորս ամիս։ Ամէն տեղ այսօր կը գործածէին մթերքներ, որ տեղական չեն և կը ստացւին երկրագնալիս զանազան անկիւններէն։

Սակայն ասոր հետ միասին ուրիշ բան մըն ալ կը նկատի, ան է աշխատանի բաժանում, ամէն մէկ տեղի իմանագիտացում որ և է ճիւղի մէջ — համապատասխան տեղական պայմաններու։

Պատմութեան նախապատմական շրջանին ամէն գիւղ, նոյնիսկ ամէն ընտանիք ինք կը հոգար իր բոլոր պէտքերը, փոխանակութիւնը կը կատարէր չատ սահմանափակ չափով, չատ սահմանափակ շըրջանի մէջ։ Քաղաքակրթութեան սկսելէն ի վեր լայնցան թէ՛ փոխանակութեան շրջանները և թէ՛ պետութեան սահմանները։ Ասոր հետ միասին առաջ գնաց աշխատանքի բաժանման սիստեմը, և այլեւալլ տեղերու մասնագիտացումը որ և է ճիւղի մէջ։ Այսօր մասնագիտութիւնը հասած է զարգացման բարձր աստիճանին և օրէ օր աւելի ևս կը շեշտի։ Անզիան էն արդիւնաբերական երկիրն է այսօր և նոյն այդ Անգլիոյ մէջ աչքի կը զարնէ Ման-

չեսթրի, Գլասոգոյի կամ Էդինբուրգի մասնագիտացումը, ամէն մէկը իր ճիւղին մէջ։ Ֆրանսայի ալ մէջ հարաւը աւելի և աւելի կը պարապի գրեթէ միմիայն այգեգօրծութեամբ, հիւսիսային արեւմուտքը՝ կաթնատնտեսութեամբ։ Նոյնը կը նկատի նաև բոլոր միւս երկիրներուն մէջ, նոյնիսկ Ամերիկայի նման լայնատարած և նոր պետութեան մէջ։ Վերջինին արեւմուեան նահանգները կը զբաղին միմիայն ճարտարաբեսատով և ամէն մէկ քաղաք ադ շրջանին մէջ կը ստեղծէ իրեն համար առանձին մասնագիտութիւն մը . . . :

Նոյնիսկ մեզ մօտ, Թուրքիա չի կրնար հեռումնալ այդ շաւիղէն։ Կաղնիի տունկերը օրէ օր կը բազմանան Տրապիզոնի խօնաւ բլրամբներու վրայ, Բրուսա աւելի և աւելի կը զբաղի մետաքսով, Բաֆրան՝ ծխախոսով, Սուրբիան՝ խաղողով, Ատանաբամբակով, վերջապէս ամեն մէկ շրջան իր պայմաններուն հաւեւմա մասնագիտութիւն մը կ'ունենայ, ստանալով միւս բերքերը ուրիշ երկիրներէ։

Ապագային ալ ատ շեշտելու է աւելի ևս. մասնագիտացումը գնացր և զուզըներացաքար փոխանկուրեան շայնացման հետ։ Մէկը միւսին անբաժան մասը կը կազմէ։ Եւ այսպէսով առեւտուրի զարգացումը մէկ կողմէ կը մղէ մարդկութիւնը միանալ և ոչնչացնել պետութիւններու սահմանները, մասնագիտացման զարգացումը միւս կողմէ կը շեշտէ ամէն մէկ ուրո՞ն շրջանի զարգացման կարեւորութիւնը՝ այդ շրջանին մէջ։ Երկու ուղղութիւններու հաշտութիւնը կ'ապահովէ միայն ապակերպնացման-գալանակցական կարգերունիատառումով . . . դրութիւն մը որ մէկ կողմէ կ'ապահովէ տեղական ինքնուրոյն արտադրութիւնն ու

ստեղծագործութիւնը, միւս կողմէ ալ կը բանայ անսահման ասպարէզ՝ սերտ ու ազատ հաղորդակացութեան համար:

Մտքիս առջև ակամայ կը ներկայանայ առարկութիւն մը, առարկութիւն մը որ կը լսի մանաւանդ սահմանէն անդին — ի՞նչ հարկ կայ պաշտպանել այս կամ այն լեզուն, արին թափել բանի մը համար որ ապագային գոյութիւն ունենալու չէ, կլանելու է աւելի մեծ լեզուներու կողմէ:

Կը թողում մէկ կողմ վերջին առարկութեան ծշդութիւնը. կ'ոչնչանան, կը կլանւին արդեօք լեզուները թէ ժամանակի ընթացքին կը խառնուին իրարու՝ բնական ընթացքով, կազմելով նոր լեզուներ. Առանց պատասխանի կը թողում նաև այն հարցը թէ արդեօք թուրքիոյ նման երկրի մէջ ո՞ր լեզուն որո՞վ պիտի կլանւէր և ինչո՞ւ: Այդպէս մտածող ները ընականաբար պիտի ուզեն որ կարնեցի գիւղացին վերջին 2000 տարիներու ընթացքին՝ իշխողներու ուժին նայած, գործածէր անվերջ նոր լեզուներ, հայերէն, լատիներէն, արաբերէն, թաթարերէն, վրացերէն, պարսկերէն, տաճկերէն, ուռւերէն և այսպէս անվերջ . . . :

Կար ժամանակ, երբ լեզուն մարդոց գիտակցութեան մէջ չէր խաղար որ և է կարեւոր դեր: Վայրենի ցեղերու հրամանատարները, երկրիս բոլոր ակրագնետունները — Սեզօստրիս Եգիպտացին ըլլար ան թէ Հայ Տիգրանը — գերի կը դարձնէին յաղթւածները և զանոնք կը ծանրաբեռնէին հարկերով: Ատոր յաջորդեց մէկ ուրիշ լրջան, ուր ծանր հարկեր նշանակելու հետ միասին՝ իշխողները կը մտցընէին նւաճւած երկիրներու մէջ իրենց դաւանած կրօնքը: Դժւար է նոյնիսկ ըսել թէ կրօնամոլու-

թեան այս շրջանին մէջ ո՞վ աւելի կը գեղազանց ցէր, հրեան, քրիստոնեան, զրադաշտականը թէ մահմետականը:

Վերջապէս, այսօր մենք կը գտնւինք ուրիշ շրջանի մը մէջ, ուր կրօնական ճշգումը նսեմացած է, բայց անոր տեղ առաջ եկած է ազգային ճընշում, այս կամ այն լեզւի գերիշխանութեան խընդիր: Ազգային հարցը կարեւոր դեր կը խաղայ մասնաւանդ այն երկիրներուն մէջ, որոնք կազմւած են տարբեր լեզուներ խօսող ցեղերէ: Եւ քանի որ պարլամենտական Գերմոնիոյ համար ատ նոյնքան հրատապ հարց է, որքան միապետական Ռուսիոյ համար՝ սահմանադրական կարգերու հաստատումը միշտ այնակ չէ կարող ներկայանալ ազգային բարդ պրօբլեմի լուծման միջոց: Օրօրեւ այն յոյսով թէ բարեկամական յարաբերութիւնները և ժամանակը կը բաւեն լեզուներու կնճռու հարցին լուծման համար՝ նոյնպէս սիսալ պիտի ըլլար:

Վերջին տամնեակ տարբներու ընթացքին՝ երբ ժողովրդական լայն զանգւածները սկսած են դեր խաղալ հասարակական և քաղաքական ասպարէզշներու մէջ, ազգայնական խնդիրը երթալով աւելի սուր բնաւորութիւն կը ստանայ: Միջին դարերու կրթւած եւրոպան կը գործածէր միակ լեզու մը՝ լատինականը: Այսօր գերմաներէնը չի հասկցւիր ֆրանսայի մէջ և նոյնիսկ մերձաւոր ու քոյր լեզուները՝ ինչպէս են հոլանդակերէնը, գերմաներէնը, տանիմարգերէնը և շվեյցարէնը կամ մեծ ու փոքր ուռւականը աւելի եւս կը չնշտեն իրենց տարբերութիւնը: Մասսաներու մոռուցւած խաւերու մէջէն յարութիւն կ'առնեն նոր ազգեր, կը զարգանաննոր լեզուներ: Դար մը առաջ ամբողջ Աւստրիական Բօ-

հեմիա կը խօսէր տիրապետող գերմաներէն լեզուն, այսօր չեխական գրականութիւնն ու համալսարանները կը մրցին գերմանականի հետ։ 1828ին Ռուս յաղթական զինուորները զարմանքով տեսան որ Դանուբի ափերը ապրող գիւղացի ազդաբնակութիւնը կը խօսի տեսակ մը ոլաւ բարբառ։ իսկ այսօր բուլղար լեզուն այնչափ տարածուած կ'երեւնայ որչափ և 10րդ դարուն, երբ Սոլունին մէջ կազմեցաւ առաջին սլաւոնական այբուբէնը։ Բիւզանդական հաղարամեայ տիրապետութիւնը յունաց պատրիարքներու և եկեղեցական լեզվի 1500 ամեայ գերիշխանութեան հետ միասին չկրցան յոյն դարձնել այս բուլղարները, ոռումէնները, սերբերը, որոնք մտան Հռոմէացոց կայսրութեան սահմանները։ Մահմետական երկիրներու մէջ դեռ եւս շատ հզօր է կրօնի ազդեցութիւնը, բայց ովկ կիրայ հերքել որ Մարգարէի բարձր հմայքը և Սաստոյ պատգամ հանդիսացող «Սուրբ Գիրքն» անդամ չը կրցան Արաբացոց լեզուն ապրածել ոչ միայն հեռաւոր հնդիկներուն, այլ և դրացի իրանի պարսիկներուն, Ասիոյ խորքէն եկած թուրքերուն, Շկոտրայի լեռները ապաստանած ալբանիացիներուն։ մէջ։ Անտարակոյս ապագային ազգայնական գիտակցութիւնը մահմետական երկիրներու մէջ շեշտւելու է աւելի եւս։ Կրօնքը չէ կարող հարթել ազգային տարբերութիւնները և մենք իսկանատես կըլլանք թուրքերէն լեզվի գտւելուն՝ արարելլարսիկլլասուերէ, ինչպէս և ալբաններէնի, արաբերէնի, քրդերէնի, գուցէ նոյնիսկ վրացերէնի («գիւրճի» լեզվի), չէրքէզերէնի քաղաքացիական իրաւասութեան ու զարգացման։

Եթէ այսպէս է ոչ զարգացած, քնած վիճակի

մէջ գտնուող լեզուներու նկատմամբ, աւելի ևս արդարայի պէտք է ըլլայ հայերէնի վերաբերմամբ։ Հայ լեզուն կարողացաւ դիմանալ արաբական, բիւզանդական իշխանութեան ամբողջ շրջանին։ Անդիմացաւ «րայա» երկիրներու մէջ, չնայած անսահման հալածանքներու։ Հայ լեզուն կը զարգանայ նոյն խալ Ռուսիոյ մէջ, ուր ազգայնական հաւածանքը մեծ չափերու հասած է։ Կասկած չկայ, որ ներկայիս երբ Ռուսիոյ և Թուրքիոյ մէջ կը յայտարարւին հաւասարութեան սկզբունքներ — հայ լեզուն յետաղիմելու չէ, այլ աւելի պիտի յառաջդիմէ։ Ան արդի սերունդի ամենաթանկագին ժառանգութիւնն է թողւած մեր նախնիքներէն։ Ան մեր հոգիին, մեր արեան ամենանւիրական մասն է որ պահելու ենք մեր ամբողջ ուժովը։ Ինչպէս վերցւեցաւ սորիութիւնն ու ճորտութիւնը և անհատի հաւասարութիւնը կը համարւի այսօր ի բնէ տրւած, այնպէս ալ ըլլալու է լեզուներու նկատմամբ։ Ինչպէս անցեալին մէջ կրօնքները, սեփական լեզուն՝ ազգերու համար տեսակ մը սրբութիւն է այսօր, ամէն մէկ ազգութեան անկապտելի իրաւունքը, որ ազատ է ըլլալու որ և է ճնշումէ։ (Ծափանարութիւններ)։

Կը յիշեմ փոքրիկ դէմք մը, որ կը լուսաբանէ այս հարցի մէկ ուրիշ կողմը։ Քանի մը տարի առաջ հանգուցեալ Խրիմեան Հայրիկ Պետրաբուրգ գնացած էր։ Ի միջի այլ բարձրագոյն անձերու՝ այցելած էր ան նաև Պետրոսուրգի միտրապոլիտն, որ անպաշտօն կերպով պատրիարքի դեր կը խաղայ։ Սովորական հարցուփորձերէ ետքը՝ ներուղամտութեան և նեզութեան քարոզչի «աշակերտը» խօսքը կը դարձնէ քրիստոնէական կրօններու բա-

ժանումներու վնասակարութեան վրայ և սա հաւմեսս միտքը կը յայտնէ թէ ի՞նչ լաւ կ'ըլլար որ բոլոր քրիստոնէական եկեղեցիները միանային, և թէ աւանդապահ Հայաստանեայց եկեղեցին առաջն քայլն ընէր այդ ուղղութեամբ։ Հանճարեղ Խրիմնանը վայրկեան մը կը կնճռէ իր արծւային դէմքը, բայց անմիջապէս կը պատասխանէ։ Յիսուսի հօտը ներկայացնող եկեղեցիներն ու դաւանանքները, կ'ըսէ ան, կը նմանին փունջի մը, որ տարրեր ծաղիկներէ կազմւած է, բայց որ հէնց իր քազմազանութեանը համար կը ներկայացնէ առանձին գեղեցկութիւն մը։ Հայ եկեղեցին փունջը կազմող համեստ ծաղիկներէն մէկն է, և անոր ինչպէս նաև ամէն մէկ ծաղիկի բացակայութիւնը և ամբողջ փունջը միատեսակ ծաղիկներէ կազմվը կարող է միայն վնասել ընդհանուր գեղեցկութեանը։

Խրիմնանի պատասխանին մէջ կայ մեծ ճշմարտութիւն։ Բազմազանուրիները յառաջդիմութեան յատկանիշներէն և միեւնոյն ժամանակ աղղակներէն մէկն է, և թէ կարելի է ըսել՝ կեանքի նպատակըն է։ Կենդանի աշխարհը սուած եկած է միատեսակ բջիջներէ։ Երկրագնդիս բազմապիշտութիւնը իր նախնական շրջանին մէջ ներկայացուցած է՝ անհուն միապաղապութիւն մը։ Իսկ այսօր ի՞նչքան բազմատեսակ և բարդ է մեր աշխարհը, մարդկութիւնը։ Այդպէս եղած է անցեալին մէջ, այդպէս կը շարունակի ներկայիս մէջ։ Վայրենի խնձորի մը տեսակէն տասնեակ տեսակներ ստացեր ենք մենք. անցեալի մէջ համանման կազմ ունեցող կենդանիներէն այսօր կը հաշւըւին բազմաթիւ ստորաբաժանումներ։ Ու այդ բազմազանութիւնը երթաւով աւելի կը շեշտի։ Միեւնոյն բանն է նաև

մտաւոր աշխարհի, գեղարւեսախն մէջ։ Քանակի հետ մեծ արժէք ունի նաև որակը։ Քանակէն աւելի կը գնահատուի խնինուրոյնութիւնը։ Ապագային, երբ մարդոց նիւթական պէտքերը բաւարարութիւն ստացած կ'ըլլան, եռորի, խնինուրոյնութեան, որակի պահանջը աւելի ևս պիտի շեշտի, և ատ պիտի դառնայ մարդկութեան ամենամեծ տենչը։

Եթէ ատ ճիշդ է ընդհանրապէս, հապա ինչո՞ւ լեզուներու և ազգերու ինքնուրոյն զարդացման նկատմամբ մենք ուրիշ ճամրով գնալու ենք։ Ինչո՞ւ չպիտի ձգէինք՝ ամէն մէկ ազգութեան, անոր լեզւին, ինքնուրոյն կուլտուրայի զարդացման։

Զվահմանանք ազգութիւններու բազմազանութեանը, մէկ կողմ թողունք մէկը միւսին նւազեցնելու տենչանքը՝ այս կամ այն արհեստական միշտով։ Վստահ ըլլանք որ այդ դրացիութիւնը ետրող է միայն փոխադարձաբար նպաստաւոր ըլլալ։ Անհատներու նման ազգերը եւս չեն ներկայացներ կատարելութեան տիպար։ Ամէն մէկն ունի իր թոյլ բայց և շեշտած դրական յատկանիշները։ Օգտւինք փոխադարձաբար ամէն մէկ ազգի ունեցած դրական գիծերէն։ իսկ ստորնք արեւելքի մէջ ակնյայնի և անհերքելի են։

Մէկ կողմ կը թողում հայերը – ժողովուրդ մը որ իր աշխատասիրութեամբ, ճկունութեամբ և կամքի ուժով յարգանք ու զարմանք յարուցած է շատերուն մէջ։ Ատոր ամենալաւ ապացոյցը հէնցայս ուրախութեան օրերն են, ուր հայուն բարյապէս կը հատուցի իր բաժինը։ Մինք կ'ապրինք յոյներուն հետ, սերունդը այն մեծ ազգին, որ այնքան հիսնալի գեր է խաղացած Եւրոպական քաղաքակրթութեան մէջ։ Այսօր ալ անոնք ամենէն

աւելի կը գտնէին արեւելքի և արեւմուտքի միջև, այսօր ալ առեւտառքի հետ միասին անոնք կը կատարեն գաղափարներ փոխանակողներու դեր : Եթէ քիչ մը այդ դերը կապւած է բացառիկ նրեւոյթներու հետ . յանցանքը անոնցը չէ, յանցանքը սորկական հին թշխմինն է : Ես կատարելապէս վտահ եմ, հաւասարութեան պայմաններու մէջ, իրենց կրթութեամբ, իրենց հանձարով, յոյները նորէն կը հանդիսանան արժանաւոր զաւակներ իրենց մեծ հայրերուն : Շատերը կը տատանւին, կը վարանին, միթէ կարելի՞ որ և է մեծ, դրական բան սպասել արաբներէն, թուրքերէն — ժողովուրդներ որոնք հնդեւրոպական ցեղէ տարրեր ծագում ունին : Նախ թերի է ծագման վերաբերեալ գաղափարը : Միեւնոյն ասիական շրջաններէն դուրս եկած թիւք-մէն, ալ-մէն, ար-մէն-ները շատ աւելի մօտ են իրարու քան թէ կը կարծւի առհասարակ : Բայց եթէ զգալի տարրերութիւն մըն ալ ըլլար, այսօր թուրք անունը կրող տարրին մէջ արդեօք ո՞րչափ թիւրքմէնական արիւն կայ : Անշուշտ շատ և շատ քիչ : Հազար տարի իրարու քով ապրիլը, դարերու ընթացքին ուրիշ ազգերու կիներուն հետ ամունանալը, բազմաթիւ հայերու, քիւրդերու, յոյներու, սլաւներու մահմետական՝ հետեւապէս թուրք դաւնալը — դրաւական են որ այսօրւան թուրք տարրի արիւնին հազիւ <sup>1/10-ը</sup> կը պատկանի արիւնին այն սելճուգներու, տաճիկներու և ուրիշ ցեղերու, որոնք եկան Ասիոյ խորերէն : Բայց միթէ այդ թափառական ցեղերը չունին դրական գիծեր : Միթէ այն պարագան, որ քանի մը հարիւր հազար թափառաշրջիկներ կարողացան տիրանալ խալիֆայութեան, իսկ յետոյ ամբողջ արեւելքին՝

ապացոյց չէ՝ որոշ կորովի, գրական ուժի, զորյարգելու է : Եւ միթէ այն եղակի օրինակը որ տեսանք երկու ամիս առաջ բանակի կողմէ, բանակի որ եղած դրութիւնը պահպանելու տեղ գլուխ կանգնեց աղասութեան — արդեօք այդ եղակի դէպքը նոյնպէս ցեղական ազնիւ և բարձր թափչքներու ապացոյցներէն մէկը չէ : (Ծախահարութիւններ) :

Նոյնպէս և միւս ազգերը : Արաբական ցեղն էր և անոնց հետ հրեաները, որ չնորհիւ իրենց յատուկ ստեղծագործական ուժի՝ տեխն մեզ այնքան մարգարէներ, միաստուածութեան կրօններու ներկայացուցիչներուն : Այսօր կարծես հաշւի չի առն իրաւու, բայց մարդկութեան պատմութեան մէջ գրւած է անջնջելի տառերով : Մահմետականութիւնն իսկ, որուն մենք քրիստոնեաներս քիչ ծանօթ ենք, իրժամանակին խազցած է ահազին դրական դեր : Սպանիացի արաբներն ու հրեաներն էին որ պաշտապանեցին հին կլասիկ և քննադատական միտքը միջնադարեան վարդապետներու կրօնամոլական տիւրապետութիւններ : Մահմետականութեան մարդկային հաւասարութեան դրօշակի տակ է որ հայութիւնը աղաստեցաւ գասակարգերու բաժանումէն և աւատական իշխաններէ : Այսօր իսկ թուրքիան, չնայած իր շատ բացասական կողմներուն, ունի առաւելութիւն մը ուրիշներու վրայ : Ան միակ երկիրն էր անցեալին ամբողջ Եւրոպայի մէջ, և այսօր ալ է որոշ չափով, ուր գասակարգեր չկան, կամ գասակարգային զգացումները թոյլ են, ուր բոլոր մարդիկ կը նկատին իրեւ կատարեալ հաւասարներ : Մոռնալ այս ամէնը կը նշանակէ մեղանչել ճշմարտութեան դէմ : Նոյնն են և բոլոր միւս ազգերը : Մէկ մասը իր անցեալով, միւսներ իրենց առողջ

դիմագծով գրաւական պլատի ըլլան մեզ, որ բոլոր  
այդ աղքերու աղատ զարգացումը իրենց սեփա-  
կան լեզւով միայն կարող է նպաստաւոր ըլլալ թէ  
զրացի աղքերուն և թէ՛ ամբողջ մարդկութեան  
համար: Ահա այդ պատճառով է որ ոչ մէկ սահ-  
մանափակում չպիտի զրաւի կրթութեան առաջ, ինչ  
լեզւով և ինչ աստիճանով ալ ըլլայ ան: Ահա թէ  
ինչու մենք անհրաժեշտ կը դանենք պետական լեզւի  
աւանդումը աղքայնական դպրոցներու մէջ, բայց  
նաև տեղական լեզուներու աւանդումը՝ թուրքերէն  
դասաւանդութիւն ունեցող հիմնարկութիւններու մէջ:

Բաւական չէ այդքանը, ատով միայն չի ա-  
պահպէիր լեզուներու էական հաւասարութիւնը.  
վերջինիս համար անհրաժեշտ է որ պետական  
լեզւի հետ միասին բոլոր հիմնարկութիւններու մէջ  
հաւասարապէս զորձածին նուև տեղական լեզու-  
ները, որպէս զի պաշտօնեաները տիրապետեն տե-  
ղական լեզուներուն: Այդպէս է մեր զրացի բազ-  
մալեզու Աւստրիոյ մէջ. այդպէս պլատի ըլլայ և  
թուրքիոյ մէջ: Աւելին կայ: Թուրքիա ապրող  
պլատիկ աղքերուն բացառիկ պայմանները աղքային-  
կրօնական աղասութեան ապահովութեան համար—  
ստեղծեր են ուրոյն ինքնավարութեան ձեւ մը,  
անկախ այս կամ այն շրջանէն: Աս —իւրաքանչիւ-  
րին ունեցած աղքային-կրթական կիսամքնավա-  
րութիւնն է: Իրեւ աղքային-կրթական ինքնագոր-  
ծունէութիւնը ապահովող հաստատութիւն մը՝ աղ-  
քային այդ սահմանադրութիւնները անշուշտ պիտի  
պահպանին թուրքիոյ մէջ: «Աղքային-եկեղեցա-  
կան» ինքնավարութիւնները ընդունւած էին թուր-  
քիոյ մէջ յատուկ սահմանադրութիւններով՝ բունա-  
պետական շրջանին մէջ: Ներկայիս ատոնք աւելի

եւս լայնցնելու և ճշտելու է: Եւ այդ ճշտման  
ամենակարեւոր մասը լինելու է ան, որպէս զի  
դպրոցական տուրքը յանձնուի համապատասխան  
աղքայինական մարմիններու, կամ պետութեան ծախ-  
սելիքը կրթական-կուլտուրական պէտքերու հա-  
մար բամնուի աղքութիւններու մէջ (ըստ իրենց  
թիւի): Այլապէս, լեզուներու և աղքութիւններու  
հաւասարութիւնը կը մնայ գեղեցիկ, բայց բովան-  
դակութենէ զուրկ բառ մը: Առանց ատոր աղքայ-  
նական փոխադարձ յարաբերութիւնները թուրքիոյ  
մէջ կը բորբոքւին կը ստանան կորստաբեր ըն-  
թացք: Իսկ առ ձեռնտու չէ ոչ մեծամասնութիւն  
կազմող թուրք տարրին, ոչ ալ պլատիկ աղքու-  
թիւններուն:

Թուրքերուն ձեռնտու չէ, որովհետեւ այդպիսի  
կոփւ մը — ըլլայ բռնի թէ խաղաղ միջոցներով —  
չի յանգիր յաջող ելքի: Թուրքիոյ ամբողջ աղքա-  
բնակութեան  $\frac{1}{3}$  մասը միայն կը տիրապետէ թուր-  
քերէնին, մնացած  $\frac{2}{3}$ ը կը խօսին արաբերէն, յունա-  
րէն, հայերէն, քրդերէն, ալբաններէն, բուլգարերէն  
եւայլն: Ատոր հետ միասին կուլտուրական տարբե-  
րութիւնները, գրաւոր լեզւի յարմարութիւնները,  
ճոխութիւնը չեն խօսիր յօդուտ թուրքերէնի նւաճ-  
ման: Վերջապէս, թուրքիոյ գերիշխանական փոր-  
ձերը անցեալին մէջ առաջնորդեցին զինքը միայն  
դէպի երկրի-անդամանատութիւնը:

Վերջինին չի համաձայնիր ոչ մէկ հայրենասէր  
թուրք, բայց առ ըստ իս, ցանկալի չէ նաև պլատիկ  
աղքերու շահերու տեսակէտով: Ձեռնտու չէ առ  
քանի մը պատճառներով: Ներկայիս մէջ, երբ բոլոր  
պետութիւններու շահերը այնքան խճճւած են իրա-  
բուհներ և մրցումը կը կատարէ մեծ պետութիւննե-

րու, նոյնիսկ դաշնակցութիւններու միջև, ներկայ պատմական շրջանին՝ Յուաստանի, Սերբոյ նման մանր պետութիւններու անկախութիւնը լայն մոքով պրօբեմատիկ է: Քաղաքական հարցերու մէջ անոնք ազատ չեն կարող ըլլալ, այլ քալելու են այս կամ այն գրացի մեծ պետութեան հետ և հետեւաբար էապէս կը վայելեն միայն ներքին ինքնավարութիւն: Բացի ատկէ, դուք բոլորդ գիտէք թէ ինչքան արիւն կ'արժէ ամէն մէկ այդպիսի անկախութիւն, սակայն շատերը չեն խորհած որպիսին ինիթական ծանրութեան տակ կը հեծեն այդ կարգի պղտիկ երկիրները հզօր զինւորական բանակի պահպանութեան չնորհիւ:

Ահա թէ ինչո՞ւ ես այնքան նախանձելի չեմ գտներ իրզումի և ուրիշ քանի մը վիլայէթներէ կազմւած անկախ Հայաստան մը: Շրջապատռած երեք խոչոր պետութիւններով — Խուսիս, Թուրքիա և Պարսկաստան — կասկած յարուցանելով ներսերը թուրքերու ու քրդերու մէջ, ան միշտ գտնւելու է երերուն վիճակին մէջ, ուժասպառ ըլլալու է զէնքի և զինւորական ծախքերու տակ, զրկելով միեւնոյն առեն այն յարմարութիւններէն, որ կը ներկայացնէ ամէն մէկին Թուրքիոյ նման մեծ երկրի մը քաղաքացի ըլլալը:

Կը կրկնեմ որ կազմային անհաւասարութեան և Թուրք լեզւի գերիշանութեան ձգտումները չեն կարող վարդագոյն յոյսեր ներշնչել Թուրք շօլէնն ներուն:

Անջատական հովերը խարելու չեն և ոչ մէկ հայ, յոյն կամ արաբ:

Ապրինք միասին, ձեռք ձեռքի տւած, ապրինք իրեւ հաւասար եղբայրներ հաւասար իրաւունքներով և հաւասար պարտականութիւններով

— 49 —  
գէպ ի մեր ընդհանուրիս մայր երկիրը: (Ծափահարութիւններ):

Զեմ մոռնար երեք էլլիզէ Ռէկլիւփ մտքերը: Լուսաբաննելով Առաջաւոր Ասիոյ քաղաքակրթական մեծ դերը և անոր պատճառները, հանճարեղ գիտնականը այն կարծիքը կը յայտնէ, որ այդ ամենը հետեւանք է անոր նպաստաւոր աշխարհագրական ու ազգագրական դիրքին: Հարաւն ու Հիւսիսը, Սրեւելքն ու Սրեւեմուտքը, հին աշխարհը կազմող երեք գլխաւոր երկիրները կը շփւէին հոգ երարու հետ աւելի քան որ և է ուրիշ տեղ: Ինքնուրոյն կեանք ու զարգացում ունեցող ազգեր ու ցեղեր իրենց ունեցածն ու շինածը փոխարինաբար կուտային իրարու:

Յառաջդիմութիւնը կ'ապահովւէր այստեղ անծանօթ իրերու փոխանակութեամբ, նոր մտքերու արածումով՝ բոյսերու և հանքերու մշակումն սկսած մինչև այրութէնի գիւտը, կրօնական-փիլիսոփայական ընդհանրացումները: Բազմազանութիւնը, ինքնուրոյն ազատ զարգացումը՝ փոխադարձ սեր յարաքերութիւններու հետ՝ անհրաժեշտ պայման է իւրաքանչիւր երկրի յառաջդիմութեան համար:

Զվարինանք, հետեւապէս, Օսմանեան կայսրութիւնը կազմող ազգերու բազմազանութենէն: Տարբեր բերքերու ու հանքերու նման ազգերը ևս կը ներկայացնեն նոր ձեւի հարստաթիւն մը:

Անցեալին մէջ բնական ու ազգագրական այդքազմազանութիւնը եղած է Սրեւելքի յառաջդիմութեան ազգակներէն մէկը:

Ապահով ըլլանք որ ապագային եւս ամէն մէկ շրջանի ինքնուրոյն զարգացումը կը նպաստէ միայն

ընդհանրութեան բարգաւաճման ու մեծութեան :  
Վստահ ըլլանք, որ իւրաքանչիւր ազգի ազատ  
զարգացումը միայն կ'ապահովէ համերաշխութիւնը  
Օսմաննեան կայսրութիւնը կազմող բազմաթիւ ցե-  
ղերուն մէջ :

Այդ ուղիով գնալը հարկաւոր է մարդկային  
անհատի բազմակողմանի խաղաղ զարգացման հա-  
մար, անհրաժեշտ է ան պետութեան անդորրութեան  
ու մեծութեան համար, և միակ նպաստաւորը Արե-  
ւելքի վերածնութեան ինչպէս և Մարդկութեան  
անսահման յառաջադիմութեանը :

Վերջացնելով խօսքս, ես հաւակնութիւն չու-  
նիմ կարծելու որ սպառեցի ընտրած նիւթս, անհրա-  
ժեշտ խորութեամբ ու ձշտութեամբ : Կը յուսամ  
որ ըսածս ալ կը բաւէ համոզելու ձեզ որ միմիայն  
ասպակեդրմական դաշնակցական կարգերն են որ  
կարող են նպաստել մեր ընդհանուր հայրենիքի վե-  
րացինութեան մեծ ու գժւար գործին՝ Ազատու-  
թեան, Եղբայրութեան ու Արդարութեան հիմերու  
վրայ (Ծափահարութիւններ) :



«Ազգային գրադարան



NL0202397

